

Чибирчукънъръкъ
Чирчекънъръкъ Булакъ-
шурхъкъ

1909

134
2-20

14 JUL 2009

ԱՐՈՒԵՍ
ՄՏԱՅԱՌՈՒԹԵԱՆ

ՄՊԳՆԻՍԱԲՈՒԺՊԻԹԵԱՆ, ՀԻՓՆՈԹԻԶՄԻ
ԵՒ ՆՄԱՆՆԵՐՈՒ.


Հայ Ուսանողներու համար

ՊԱ.ՑՐԸ.ՍՏԵՑ

ԲԲՕՖ. ՑՈՎ.ՆԱԽ Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ



ԼԻՆ



1909

34

-20

ԱՐՈՒԵՍ ՄՏԱՅԱՌՈՒԹԵԱՆ

ՄԱԳՆԻՍԱԲՈՒԺՈՒԹԵԱՆ, ՀԻՓՆՈԹԻԶՄԻ
ԵՒ ՆՄԱՆՆԵՐՈՒ

Հայ Ուսանողներու համար

ՊԱՑՐԱ.ՍՑԵՑ
ԲՐՈՅ. ՅՈՎՆԱՆ Ա. ՀԱՄԲՐՁՈՒՄԵԱՆ
Copyright 1909

- by -
Prof. R. A. Hambayan



ԼԻՆ

1909

31 MAY 2013

3499



3916-70



ԲՐՈՅ. ՅՈՎՆԱՆ Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

ՀՐԱՀԱՆԳԻԵՐՈՒ ՑԱՆԿԸ

ԵՐԵՄ

L

Առաջարան

ՄԱՍՆ Ա.

Պատրաստութիւն	1
Չորս պարզ փորձեր	3
Մարմնոյն մկանները թուլացնել	5
Արթուն մարդն առնել ազդեցութեան տակ	10
Ենթակայի մտքին ազդելով պառկեցնել	15
Բարշողական գօրութիւն	18
» » (Հարունակութիւն)	20
Ճուռակ ժրացնել	22
Թեր ժրացնել	24
Մարդուն անունը մոռցնել տալ	26
Ենթական նստած տեղէն չկրնար ելլել	27
» չկրնար նստիլ	29
Ենթակային թեր շարժել տալ	31
Անձնական մագնիսութիւն	32

ՄԱՍՆ Բ.

Քնէստութեան առաջին քայլը	35
Արթնցնելու կերպը	39
Զանազան դեր կատարել տալ	41
Աչքն յառել տալ մեր ուզած կէտին	46
Զրի գործածութեամբ քնէածել ենթական	46
Քնէած ըլլան ստուգելու փորձեր	48
Առանց գնդակի քնէածութեան կերպ մը	50
» » » երկրորդ »	52
» » » երրորդ »	55

Ենթական միսմիրացնելու կերպը	57
Քնէածութեան զանազան կերպեր	58
Ենթակային մկանունքը փատցնել	61
Փատցած ենթական բնական վիճակին դարձնել	64
Թևէն առեղ մխել առանց զգացնելու	65
Զարգացնել անձնական մագնիսութիւնը	67
ՄԱՍՆ Դ.	
Զօրացնել անձնիշխանութիւնը	70
Արիւնը մաքրել լաւ չնշառութեամբ	72
Հանդիսաւոր ցոյցերու կերպեր	74
«Հիլինկ-Փօն»-ի գործածութիւնը	77
«Մագնիթիկ Հիլինկ»-Մագնիսական բուժում	80
Գլխի ցաւ դարմանել	82
Երեսի ցաւ դարմանել	84
Ակռայի ցաւ դարմանել	85
Յօդացաւ դարմանել	86
Ականջի ցաւ դարմանել	87
Կոնակի ցաւ դարմանել	88
Ստամոքսի հիւանդութիւն դարմանել	89
Բացակայ ախտաւորի վրայ թրիթմընթ ընել	89
Ինքզինք քնացելու դարման	91
Ինքզինք դարմանել քնարեր գունդով	93
Գէշ ունակութիւններ դարմանել	95
Ներքին տեսութիւն և զարգացում	97
ՄԱՍՆ Դ.	
Քնարեր գունդ և ուշագրաւ գնդակ	99
Քանքաս, մայասուլի դարմանը	100

Ա Խ Ա Զ Ա Բ Ա Յ

Վերջի չորս-հինգ տարիներու ընթացքին հարիւրաւոր նամակներ ստացած եմ հայ հայրենակիցներէ, որոնք փափաք կը յայտնէին տեսնել հայերէն լեզուով հիփնօթիզմի (քնէածութիւն) մասին գրուած գրքի մը հրատարակութիւնը, որը ասկէ առաջ գոյութիւն չունէր բնաւ։ Ինձ դիմողներու փափաքին և պահանջին բաւարարութիւն տալու համար, երկու տարուայ աշխատութենէ ետք՝ հազիւ կրցի պատրաստել այս գիրքը։

Հիփնօթիզմը և մագնիսաբուժութիւնը հազիւ դար մը կ'ընէ, որ գոյութիւն ունեցած են Ամերիկայի մէջ։ Դիտունները կ'ընդունին որ, անոնք գոյութիւն ունեցած են հազարաւոր տարիներ առաջ։ Քրիստոս հիփնօթիզմի և մագնիսաբուժութեան միջոցով կատարեց շատ մը բժշկութիւններ, որոնք հաւատքի ուժին վերագրեց ան, ինչպէս իր աշակերտներուն ըստ որ, եթէ հաւատք ունենաք, ինչ որ ես կրնամ ընել՝ դուք ալ կրնաք նոյնը ընել։ Բայց ես կրնամ հաստատել որ՝ Քըրիստոս հիփնօթիզմէ և մագնիսաբուժութենէ հասկցող մեծ վարպետ մըն էր։

Ինչպէս կը տեսնէք, շատեր այլայլ քաղաքներու մէջ հաստատուած՝ հիփնօթիզմի և մագնիսաբուժութեան միջոցով բժշկութիւններ կը կատարեն, թէև կան շատեր ալ, որ տարբեր անւան տակ, բայց միևնույն սկզբունքով կը կատարեն

բժշկութիւններ : ինձ այնպէս կը թուի որ հետզ-
հետէ պիտի չափաւորւի դեղի և դանակի գոր-
ծածութիւնը :

Իմ թելադրութիւնս, և միւնոյն ատեն փա-
փաքս է ընթերցողներուն որ, երբ այս գրքոյկը
կունենան, միայն կարդալու և մէկ կողմ պէտք
չէ որ դնեն, այլ փորձեր ընելու են գրքոյկս
մէջ տւած հրահանգներու համաձայն, ու այն
ատեն պիտի տեսնեն ըսածներուս ճշտութիւնը :

Ես հնարած եմ նաև ուշադրութիւն գրաւող և
քնարեր գունդը, որ շատ ազդեցիկ և գրաւիչ է
այս արուեստին մէջ : Այս գունդը հնարելէս ա-
ռաջ, ենթակայի մը՝ աչքերուս, ժամացոյցիս,
գրչիս ծայրին, մատանիիս և ուրիշ առարկաներու
նայիլ կուտայի . տեսայ որ ենթական փորձարկու-
թեան ատեն՝ շատ անգամ իր աչքերը մէկ կողմ
կը դարձնէ : Եւ որպէսզի այս անտեղութիւնը չի
պատահի, ուշադրութիւն գրաւող և քնարեր
գունդը ձեռքդ բռնած՝ ենթակային աչքերը յա-
ռել կուտաս գունդին, որուն ազդեցութեան տակ
կ'իյնայ ան անմիջապէս :

Հետեաբար, [○]հիփնօթիզմի և մագնիսաբու-
ժութեան արուեստին մէջ անհրաժեշտ է ունենալ
այս գործիք-գունդը : Ուշադրութեամբ փորձե-
ցէք զայն, և դուք պիտի տեսնէք անոր օդաս-
կարութիւնը :

Բրոֆ. ՅՈՎՆԱՆ Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

ԱՐՈՒԵՍՏ ՄՏԱՅԱՌՈՒԹԵԱՆ

ՄԱՍՆ Ս.Ռ.Ա.ԶԻՒ

ԸՐԺՈՒՄ ՄՏԵՅԵՌՈՒԹԵԱՆ

Ա. ԴԱՍ

ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

ՄՏԱՅԱՌՈՒԹԵԱՆ ԿԱՐԴԱԼՈՒ ԷՔ ՀՐԱՀԱՆԳ-
ՆԵՐՆ և խորհուրդները, և վատահաբար գործա-
դրելու էք՝ ինչ որ կը յանձնարարենք : Ամեն ը-
նելիքներնուգ վրայ անթերի վատահութիւն ու-
նենալու էք, որպէսզի կարող ըլլաք ձեր թելա-
դրութիւններն ընդունելի ընել և ներշնչումներն
ազդեցիկ : Տարակուսական և թուլուչիկ խօսքերով
երբէք չէք կրնար ազդել ենթակայի մտացն և
կամքին : Բայց եթէ մեր այս հրահանգները մտա-
դիր ուսանիք և խնամով գործադրէք՝ փորձառա-
բար պիտի յառաջանաք վարպետ ըլլալու :

Արդ խնամն ունեցէք կատարելապէս հասկնալու
մեր հրահանգներն, և քաջըմբանեցէք ի միտս,
որ ընելիքնիդ կատարէք առանց վարանումի և ա-
ռանց շփոթելու : Բայց եթէ գործողութեանդ պա-
հուն միտքդ տաս ընելիքներդ մտածելու, այս

դանդաղամտութիւնդ՝ աննպաստ ազդեցութիւն
պիտի ընէ ենթակային վրայ, և դուն պիտի չյա-
ջողիս վարպետօրէն գործելու :

Հապա ձեր ընելիքներն նախապէս լաւ ուսա-
նելու էք, պէտք եղած ամեն բան լաւ գիտնալու
էք, մտագրաւման վարպետն ըլլալ ջանալու էք :
Ձեր միտքն ու խորհուրդն, ուստի, տուէք այս
հրահանգները կատարելապէս ուսանելու : Որպէս-
զի քու հմուտ և վստահ գործունէութեամբդ և
վստահ շարժումներովդ՝ վստահութիւն ներշըն-
չես ոչ միայն ենթակային, այլ և ներկայ եղողնե-
րուն : Չըլլայ թէ ասոնք զքեզ համբակ համբարին
կամ սկսնակ մէկը, այլ ըլլալու և ցուցնելու ես
թէ Մտայառութեան արուեստին վարպետ մի ես :

Եթէ երբէք ի սկզբան անդ չյաջողիք միտք
գրաւելու, մի՛ վհատիք, յարատեւեցէք ըստ օրի-
նի գործելու : Խնամն ունեցէք որ ամեն փորձ և
ամեն գործ կատարելապէս ընէք : Մանաւանդ են-
թակայ ըլլալիք անձի ձիրքերը քաջ նկատեցէք,
20, 30 և աւելի մարդիկ քննեցէք, որպէսզի լաւն
ընտրելու փորձառու ըլլաք : Բայց զգուշացէք որ
ձեր փորձարկութիւնը չիմացնէք այլոց, մանա-
ւանդ ենթակային : Եւ երբ յաջողիք լաւագոյն են-
թակայն գտնել՝ պիտի կարենաք անոր միտքն
այնպէս մը գրաւել-ազդեցութեան տակն առնել,
որ կարենաք կատարելապէս հիպնոսացնել : Այս-
պիտի քանի մը յաջողութեամբ պիտի քաջա-
լերուիք և վստահաբար պիտի ներշնչել կարե-
նաք : Այսպէս արուեստիս վարպետ ոլիտի ըլլաք :

Բ. ԴԱՍ

ԶՈՐՅ ՊԱՐՁ ՓՈՐՁԵՐ


ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻՔ :— Զանացէք որ ամէն մէկ
դասն անթերի գիտնաք, ուստի յաջորդ դասին
անցնելէն առաջ՝ պէտք է նախորդին տիրանալ :
Եթէ ոչ այս հրահանգներէն չպիտի կարենաք օգ-
տուիլ :

ՊԱՏՈՒԻՔԻՐՔ :— Եթէ լաւ մուսանիք այս չորս
հրահանգները, ձեր վրայ պիտի սկսիք վստահիլ և
յաջողութեամբ ընել ի՞նչ որ պարտիք ընել
վարպետ ըլլալու և յաջողելու : Մեր հրահանգներն
որքան դիւրին կամ դժուարին ալ երկին ձեզ, կը
պատուիրենք որ ընէք զանոնք ամենայն ճշդու-
թեամբ : Ապա պիտի գնահատէք այս հրահանգ-
ներուն օդուաներն և արդիւնքներն :

ՍՈՎՐԻԼ ԵՒ ԸՆԵԼ :— Զընէք փորձը չորրորդ
դասին՝ մինչեւ որ կարենաք արդեամբ կատարել
(ազդել) երկրորդ և երրորդ դասերուն համե-
մատ : Հարկ չկայ որ բոլոր հրահանգները մէկէն
սովրիս, կրնաս նախընթացին վարժուելէդ յետոր
անցնիլ յաջորդին : Առաջին հրահանգը լաւ մը
ուսիր, ապա փորձէ յարմար անձի մի կամ եր-
կուքի վրայ, յետոյ պիտի կարենաս ազդել ո՛եւէ
անձի վրայ : Եթէ այսպէս ընելով չես յաջողիք՝
տարբեր ձիրքի տէր մարդոց վրայ ազդել փոր-
ձէ, մինչեւ որ փորձառաբար հասկնաս արհեստիք
գաղտնիքը (յաջողութեան պայմանները) : Ապա
չպիտի անյաջող ելլես ո՛ւէ փորձի մէջ, և դիւ-
րաւ պիտի կարենաս արհեստդ գործադրել :

Գ. ԴԱՎ

ՄԱՐՄՆՈՅՆ ՄԿԱՆՆԵՐԸ ԹՈՒԼԱՑՆԵԼ



Պատ. 1

ԶԵՌԵԲԸ ԹԱՂՈՒԼ ԻՐ ՄԱՏԻՆ ՎՐԱՅ

Այս փորձով պիտի կարենաք զիտնալ թէ, որո՞նք կրնան իրենց մարմնոյն մկանունքները թուլցնել և փորձի (ազդեցութեան) ենթարկուելու յարմարիլ։ Կրնաք այս փորձն ընել զանազան մարդոց վրայ, իսկ լաւ եւս է քանի մը անձինքն ի միասին փորձի ենթարկել, որով պիտի տեսնէք թէ ոմանք չեն կրնար իրենց մկանունքները (մարմինը) թուլցնել, գոնէ դժուարաւ կրնան թուլնալ։

Երբ բժիշկ մի ուզէ քննիլ կոկորդդ, գործիքով մի լեզուդ վար կը սեղմէ (կը կոխէ), զայս կ'ընէ ինք՝ որովհետեւ զուն շես կրնար լեզուդ սեղմել։ Եւ ոմանք երբ նստին հանգստանալու՝ չեն հանգչիր (և կազդուրուիր), որովհետեւ իրենց մարմնոյն մկանունքը թուլ (բնական դրից մէջ) չեն ձգեր, այլ սլրկուած (ձիգ) կը պահեն։ Այսպէս մինչ իրենց մկանները ձգտած (ալրկուն) կը պահեն, մկանունք չեն հանգստանար, այլ յոգնած կը մնան և աւելի կը յոգնին։ Բայց երբ նըստած կամ երկնցած թոյլ ձգեն մկանունքնին կը հանգստանան և կը կազդուրուին քանի մը բոպէի մէջ իսկ։ Արդ մարդ ո՛քան մկանունքը քիչ թոյլ տայ, ա՛յնքան ուշ կրնայ հանգչիլ և հանգստանալ (զօրանալ)։ Այսպէս ալ Հիփնոտիզմի փորձի համար մկանունքը թոյլ տալու՝ ամբողջ մկանունքը (մարմինը) թուլուշիկ ձգելու ոմանք չուտ կը սովորին, ոմանք դժուարաւ և ուշ (օրերու և շաբաթի մը տեւողութեամբ)։

Պէտք է այս մկանունքները թոյլ (ազատ) ձը-
գելու հրահանգն դուք անձամբ ընէք, որպէսզի
ուրիշին սովորեցնէք իր մկանները թուլցնել։ Ա-
նոնք ձեր օրինակէն կամ ըրածները տեսնելով
պիտի հասկնան թէ ի՞նչպէս կրնան մարմիննին
թուլցնել։ Ոմանք կ'ըլլան բարկացոտ կամ յոդ-
նած կը զգան միշտ՝ իրենց մկանունքները խիստ
(ալլրկուած) պահելով։ Այսպիսիք ազդեցութեան
ենթարկուելու յարմար չեն, և երբէ՛ք չեն կըր-
նար ուրիշն իրենց ազդեցութեան տակն առնել։
Վն որ իր անձը (մարմինը) չկրնար իր ազդեցու-
թեան տակ առնել, ուրիշին ի՞նչպէս կրնայ իշ-
խել։ Հապա նախապէս ջանա (վարժուէ) մարմի-
նըդ առնել ազդեցութեանդ տակ, ապա պիտի
կարենաս այլոց մարմնոյն (անձին) եւս իշխել։

Արդ այս նիւթին վրայ խօսեցէք ձեր բարե-
կամաց և համոզեցէք որ յօժարին փորձի են-
թարկուիլ։ Նստեցուցէք զանոնք և փորձեցէք թէ
թարկուիլ։ Կրնան իրենց մկանունքը թոյլ ձգել։ Ա-
սոր'նք կրնան իրենց մկանունքը թոյլ ձգել։ Ա-
սոնց մէկուն կամ ոմանց ըսէ որ իրենց ձախ ձեռքե-
րը բացած դնեն աջ ձեռքի ցուցամատին վրայ,
ըսէ որ այնպէս թոյլ մնան, որ ուրիշ մի ու-
ղածին պէս կարենայ շարժել անոնց թեւերը։

Հարցուը թէ իրենք այնպէս թուլուչիկ թողուն որպէս և
որ իրենց թեւերը թուլուչիկ թողուն որպէս և
ձեռքերն ու մատները։ Որպէս պատկեր Զ.ին մէջ
մարդուն թեւերն ու ձեռքերն իր գիրկն են ին-
գեր։

Ըսէ որ այնպէս թոյլ մնան, որ ուրիշ մի ու-
ղածին պէս կարենայ շարժել անոնց թեւերը։
Հարցուը թէ իրենք այնպէս թուլուչիկ թողուն որպէս և
որ իրենց թեւերը թուլուչիկ թողուն որպէս և
ձեռքերն ու մատները։ Որպէս պատկեր Զ.ին մէջ
մարդուն թեւերն ու ձեռքերն իր գիրկն են ին-
գեր։




Պատ. 2

ԹՈՒԼՑՆԵԼ ԲՈԼՈՐ ՄԿԱՆՈՒՆՔԸ

ըսէ , «պատրա՛ստ — մէկ , երկու , երեք» : Եթէ ի-
րօք թոյլ ձգած են թեւերնին՝ մատերնին ձեռաց
տակէն քաշածնուն պէս ձախ թեւերնին իրենց
առջեւ կ'իյնայ , վերի պատկեր Զ.ին մէջ երեւցա-
ծին պէս : Որպէս եթէ գիրք մի դընես մատիդ
վրայ և մատդ արագ մի քաշես , զիրքն ի գետին
կ'իյնայ : Այսպէս ալ եթէ ենթարկեալք իրենց ձախ
ձեռքը դրեր են աջ մատին վրայ , երբ անոր տա-
կէն քաշէն , հարկաւ ձեռքերնին պիտի իյնայ ,
պատկերին մէջ ցուցուածին պէս :

Եթէ ձեռքերնին չեն իյնար վար , ոյս է նշան
թէ իրենց ձեռքերը թոյլ ձգած չեն իրենց մա-
տին վրայ , ուստի ձեռքերնին վեր կը մնայ , որ-
պէս կ'երեւի հետեւեալ պատկեր Յ.ին մէջ : Այս-
պէս ձեռքերնին վեր մնալը կուցէ խօսքդ չհաս-
կընալնէն առաջ եկեր է , ուստի ձշտիւ հասկցնելու
ես , որ ուզածիդ պէս ընեն : Կրկին և կրկին փոր-
ձեցէք մինչեւ որ գոնէ ոմանք ձեռքերնին թոյլ
ձգելու վարժուին : Բայց զգուշացուր որ դիտմամբ
չձգեն ձեռքերնին , այլ մատի վրայ դրուած գիր-
քի պէս՝ ձեռքն իր ծանրութեամբն իյնայ :

Ոմանք կը կարծեն թէ չեն կրնար (կարող չեն)
իրենց թեւերը թոյլ ձգել կամ իրենց մարմինը
թուլուշիկ թողուլ , բայց վարժուած չըլլալնուն
համար է այս , ոչ թէ անկարութեամբ : Ուստի
թող ջանան վարժուիլ և կարող պիտի ըլլան ու-
զածնուն պէս ընել : Եւ այս պիտի նպաստէ իրենց
առողջութեանը — հանգստանալով կազդուրուե-
լուն , որպէս կը տեսնաք թէ մկանունքները ձըգ-
գրւած և բարկացած մարդիկ՝ սրտնեղութիւն և
անհանգստութիւն կը զգան շատ երկար ժամա-
նակ , որովհետեւ իրենց մարմինը (մկանունքը)
բնական դրից մէջ (թոյլ) չեն ձգեր :



Պատ . 3

ԶԵՐՔԵՐՈՒԽ ՎԵՐ ՄՆԱԼԸ

Երբ այսպիսի նախնական փորձեր կ'ընէք, ենթակային մի՛ ըսէք թէ զիրենք քնացնել (հիփնօթիզմ ընել) կ'ուզէք: Եւ երբ մէկը քնացնել ուզէք, զգուշացէք որ ձեզ համբակ չկարծէ, այլ վստահի թէ Հիփնօթիզմի վարպետ մ'էք:

Դ. ԴԱՍ

ԱՐԹՈՒՆ ՄԱՐԴՆ ԱՌՆԵԼ ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆ ՏԱԿ

Նախ գնդակով մի պէտք է մարդը կռնակին վրայ պառկեցունել: Ասոր նախապատրաստութիւնն է. նախորդ հրահանգներն լաւ ընելու վարժութիւն. առանց անթերի վարժութեան այս փորձն մի ընէք: Եթէ ոչ անյաջող (և վկասակար) կ'ելլես, որուն մենք մեղադրելի չենք ըլլար: Բայց եթէ մեր հրահանգները ճշտիւ կատարել սովորիս՝ մէկ փորձէն ի միւսն (մէկ դասէն յաջորդին) անցնիլու պիտի ըլլայ դիւրին և յաջող, ա'յնքան, ո'րքան մեր յիշած ամէն մէկ պարագայի խնամու ըլլաս: Արդ ա'ռ մէկը, որուն ձեռքը կ'իյնայ՝ ինչպէս ըսինք դ. դասին մէջ — մէկը՝ որ իր մարմնոյն մկանները կրնայ լաւ և դիւրաւ թոյլ ձգել: Ուստի անոնք որ այսպիսիք չեն, յարմար ենթակայ չեն ըլլար այս փորձին՝ մանաւանդ համբակներու (ոկսնակներու) ազգեցութեամբ:

Գործողութիւն: Ենթակայիդ ոտքերը քով քովի բեր և գլուխն դէպի ետին ձգէ, ձեռքերն ալ ծրկու կողմը կախել տուր ըսէ որ բոլոր մը




Պատ. 4

ԳՈՒՆԴԻՆ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

կանունքը (մարմինը) թոյլ ձգէ և աշքերը վահկէ (ինքնին)։ Դուն ետեւ իւ կողմն անցնելով ձեռքերդ գիր անոր ուսուբուն (փէ ձերուն) վրայ, ու զինք յուշիկ (եալաշուկ) մի ետեւի վրայ հակէ (ծըռէ)։ Եթէ դիւրաւ դէպի ետեւ չդար և ուսքերն ու սրունքները (ճռվլները) ձգդած են, զինք ետ մի՛ քաշեր։ որովհետեւ լսածիդ պէս մարմինը թոյլ չէ ձգեր կամ չէ կրցեր ձգել։ Ուստի յորդորէ որ ամենեւին ընդդիմութիւն չընէ քու ընելիքիդ, որ է զինք կռնակին վրայ շրջելու ջանաւ։ Եւ եթէ լինալու պէս դէպի քեզ կը մ'տի (կը ծըռի), զիսցիր թէ պէտք եղածին չափ պատրաստաւ չ կռնակին վրայ պառկելու, որպէս կ'երեւի յաջորդ պատակեր 4.ին մէջ։

Հիմա քնարեր գունդդ ա՛ռ աջ ձեռքդ և մօտեցուր զլխուն ետեւի կողման՝ ձիաէն քիչ մի վեր (ծործակի) ուղեղին դիմաւը, ու ձախ ձեռքդ դիր մարդուն ճակախն վրայ, և զլուխը ճընչէ (հըրէ) դէպի գունդդ այլ զկուչանալով որ ենթակայն չնեղես (զլուխը չցաւցնես)։ Այնպէս որ զլուխը կործուի զնդակիդ (զունդիդ) վրայ, զոր կէս վայրկենի չափ անշարժ (հանդարտ) բըռնելու եռ Ապա ձախ ձեռքդ յուշիկ մի տար ականջի վրայի քօնքերուն վրայ, և զունդդ շարժելէ առաջ ընդհատ ընդհատ ըսէ ենթակային թէ, երբ այս գնդակը հեռացուր՝ ա՛յնպէս յուշիկ որ ենթական չզգայ, և ո՛րքան յուշիկ (եալուշիկ) վերցնես գնդակդ մէկդի այնքան լաւ պիտի ազդես ենթակայիդ։

Արդ երբ գնդակդ կը սկսիս հեռացնել՝ մեզ-



Պատ. 5

ՔՆԱԲԵՐ ԳՆԴԵԿՅ ՀԵՌՍՑՆԵԼՈՒ ԿԵՐՊԸ

մով այլ դրական շեշտավ մի ըսէ ենթակայիդ թէ
«Հիմա... դուն... կը զզա՛ս... կռնակիդ մի վրայ
... իյնալ... կամաց կամաց (մեղմով) եկուր
... ետեւի վրայ ետեւի վրայ»: Եւ երբ
գնդակը կը հեռացնես, դուն ալ հեռացիր ետեւ
էն, այնպէս որ ենթակայդ եթէ ներդու ծուած
է, կռնակին վրայ պիտի պառկի: Բւյյ ոթէ առջի
անդամին չյաջողիս կռնակին վրայ բերել, մի՛
յուսահատիր, կրկին և կրկին փորձէ մինչեւ որ
յաջողիս, և վերջապէս շատերու վրայ յաջողելով
կ'ըլլաս փորձառու (և ճարտար) վարպետ:

Երբ այս փորձերը կ'ընէք՝ երբէք ենթակային
մ'ըսէք թէ պիտի զինք քնացունէք կամ ուղեղին
վրայ աղդող բան մի պիտի ընէք: Եւ եթէ նոյն
մարդը ներգործութեանդ տակ առնել չյաջողիս,
ուրիշ մարդու վրայ փորձէ: Այսպէս եթէ քանի
մը մարդու աղդել յաջողիս, պիտի վարժուիս
քիչ նեղութեամբ շատերն ազդ եցութեանդ են-
թարկել: Եւ այսպէս երբ կրտենաս աղդել անոնց,
որոց ձեռքերն իրենց զողը կ'իյնայ (իրենց թեւե-
րը թուլցնելով), յետոյ կրնաս փորձել նաեւ ա-
նոնց վրայ, որը անդամներն չէին կրնար այնպէս
թուլցնել՝ որ ձեռքերնին իյնար: Թերեւս այսպիս-
եաց ոմանց վրայ եւս յաջողիս աղդել, եթէ
ոչ՝ անյարմարները գործողութեանդ ենթակայից
շարքէն հանէ: Այսպէս շարքէն հանէ նաեւ զա-
նոնք, որք ճշգիւ չեն հնաղանդիր (և չեն վստա-
հիր) քեզի: Եւ երբ գործողութեան կը սկսիս,
պատուիրէ որ ո՛չ ենթակայքդ և ո՛չ իսկ ներկայ
եղողներն՝ երբէք չխօսին (չխօսակցին), ամէնքն
ալ, ժանաւանդ ենթակայքդ, այս գործողութեան
միջոցին պարտին ամբողջովին քեզիուշադիր ըլլալ:

Ե. ԴԱՍ

ՄՏԱՅ ԱԶԴԵԼՈՎ ԵՆԹԱԿԱՆ ՊԱՌԿԵՑՆԵԼ
ԿՈՆՍԿԻՆ ՎՐԱՅ

Նախորդ հրահանգով ըսինք կերպը գնդակով
պառկեցնելու զենթակայն. այս դասի հրահանգով
պիտի ըսենք երկրորդ կերպ մի — փոխան գնդակի
(առանց գնդակի) մտաց աղդելով կռնակին վրայ
պառկեցնել զենթակայն: Նկատեցէք թէ քնաբեր
գնդակն ես նոր մեթոտով յօրինած եմ, որ շատ
աղդեցիկ և դիւրաւ գործածելի: Բայց պէտք է
փորձարկու ըլլաս թէ մեր շինած (ձեր առած)՝
գնդակը ո՛րքան աղդեցիկ է մտաց, զայս որքան
շատ փորձէք և յաջողիր, այնքան լաւ պիտի հաս-
կընաք: Եւ զօրացնէք պիտի ձեր մտաց զօրութիւ-
նը ենթակային մտքին աղդելու:

Գործողութիւնը: Ընտրէ մէկը որ անդամները
(մկանունքը, թեւերը) լաւ կրնայ թուլցնել, զինք
կանգնեցուր սենեակին մէջ, և ըսէ որ թուլցնէ
մարմնոյն ամէն մկանունքը, ոտքերն իրարու քով
բեր և թեւերը կախ ճգել տուր: Ըսէ իրեն որ
խորհի (երեւակայէ) թէ կռնակին վրայ կը ըջի
մեղմով: Լաւ եւս է որ ինքնին երեւակայէ թէ
կռնակին վրայ պառկելու (վրայ) է, թող խորհի
թէ «ահա կը պառկիմ կոր»: Ալա ըսէ որ աշքերը
գոցէ և գլուխն գէպի յետկոյս ծոէ: Եւ դուն ե-
տեւն անցնելով, աջ ձեռքդ բաց, և մատերուդ
ծայրերը գպցուր կռնակին ճիշդ մէջքին վրայ
(երկու փէճին միջեւ): Շեշտակի (ճշտիւ) նայէ ա-
նոր ուղեղին վրայ, որպէս թէ ուղեղը կը աես-
նես, և քեզի վստահէ (անտարակոյս եղիր): Թէ

անշուշտ պի ոի ազգես ենթակայիդ մտքին այնպէս
որ ինք չպիտի կարենայ դիմաղը բել։ Մատներդ
կռնակին մօս բռնէ կէս կամ մէկ վայրկեանի(բռ-
պէի) չափ, և մեղմով ու դրական շեշտով մի են-
թակայիդ ըսէ թէ, «ե թ թ հ ե ո ա ց ը ն ե մ ձ ե ո-
ք ը ո ք ե զ մ է, գ ո ւ ն մ ե զ մ ո վ մ ե զ մ ո վ
կ ը ո ն ա կ ի դ վ ը ր ա յ պ ա ռ կ ե լ ո ւ ե ս»։
Ապա ձեռքդ մեղմով հեռացուր, դուն ալ մեղ-
մով մի հեռացիր . . . ։ Եթէ ենթակայդ ներգործը-
ւած է, կռնակին վրայ պիտի պառկի, և դուն խը-
նամ տար որ չըլլայ թէ (մէկէն) իյնայ։ Այս ա-
տեն ոմանք աչքերնին չեն կրնար բանալ, թէեւ
քնացած չեն, ուստի դուն ձեռքերդ իրարու զար-
նելով «Ա. ը թ ը ն ց ի' ր . . . ա ր թ ը ն ց ի' ր» ը-
սէ, և նա աչքերը բանալով ինքզինք կռնակին վը-
րայ պառկած պիտի գտնէ։

ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻԲԻՇԻՑԻ Նկատէ թէ պէտք է որ
դուն քու անձգ իշխանութեանդ տակն առնես՝
դուն քու մատցդ զօրութեամբ, որպէսզի կարե-
նաս ուրիշներուն մատց վրայ եւս տիրել։ Ասոր
վարժուելու համար ջանա՛ զանազան մարդիկ առ-
նել ազգեցութեանդ տակ։ Ուստի զինքդ տուր
դործիդ վարպետն ըլլալու, յարատեւէ հրահան-
գութեան մէջ, վհատիչ խօսքերու կարեւորու-
թիւն մի՛ տար։ Մեր հրահանդներն ամենայն ճշ-
գութեամբ գործադրելու վարժուէ, և մէկն լա-
ւագոյնս կատարելու չվարժուած յաջորդին մի
անցնիր։ Որպէս այս դասէն ալ միւսին մ'անցնիր
մէնչեւ որ լաւ, մը վարժուիս։



Պատ. 6

ՄԱՐԴԻ ԵՐԵՍԻՆ ՎՐԱՅ ՊԱՌԿԵՑՆԵԼ



Զ. ԴԱՍ

ՔԱՐՇՈՂԱԿԱՆ ԶՈՐՈՒԹԻՒՆ

Առ մէկը որ շուտով կ'ազդուի, և համոզէ որ
ազդեցութեանդ չդիմադրէ, եթէ երբէք դիմա-
դըրելիք բան մի չկայ Եւ եթէ իյնալու պէս բան
մը զգայ, թող իյնայ, իսկ եթէ իյնալու միտում
չը զգար, թող չիյնայ: Ասոնք երբ ըսես, գուցէ
ոմանք պիտի դիմադրեն, և ի՞նչ որ ալ ըսես՝
գուցէ չպիտի համոզուին — պիտի չուզեն ազդե-
ցութեանդ տակ իյնալ, ուստի անոնք թողելու հու:
Եւ ընտրելու ես այնպիսիներ, որք վսահելով
անձնատուր կ'ըլլան գործողութեանդ ենթարկ-
ուելու:

Գործողութիւն: Ենթակայիդ առջեւը կայնե-
լով ըսէ որ ոտքերն իրարու քով դնէ, և թեւերը
կախ թողու: Այս միջոցին դուն չեշտակի նայէ ա-
նոր աչաց ճիշտ մէջտեղը — քըթին անկիւնը (կա-
մարը), և ըսէ որ ինք մտածէ թէ երեսին վրայ
պիտի իյնայ: Եւ գուն գնդակն աջ ձեռքդ առած
բռնէ անոր աչքին առջեւը՝ հինգ մատնաչափ հե-
ռի, և ըսէ որ նայի գունդին միջի ճերմակ ուկո-
րին վրայ: Ապա աջ ճեռքովդ գունդը շարժէ դէ-
պի աջ և դէպի ճախ, ճիշտ իր երեսին դիմացը:
Շարժումը թող ըլլայ մեղմով (յուշիկ, եավա-
շուկ), ինչպէս որ ժամացոյցի ճօճանակը յաջ ու
ճախ կ'երթոյ կուգայ: Այսպէս աչքին դէմ գըն-
դակդ տար ու բեր (շարժէ) իբր տասն անդամ
կամ աւելի, և ըսէ իրեն թէ, «Երբ—այս—գունդը
—հեռացնեմ—քեզմէ—, դուն—երեսիդ—վրայ—
պիտի—պառկիս...»: Ապա գնդակդ հեռացնել
սկսէ, նախ շատ յուշիկ և ապա մեղմով: Այս
շարժումը որքան վար զետորէն ընես (Ենթակա-

— 19 —

յիդ վիճակին յարմար), այնքան լաւ պիտի յա-
ջողիս: Ոնամ տար որ բռնես զինք, չըլլայ թէ
մէկէն գետինն իյնայ: Եւ երբ երեսին վրայ կը
պառկի, ձեռքերդ իրարու զարնելով ըսէ «Արթըն-
ցի՛ր—արթնցի՛ր»:

Ցիշ թէ դուն երբէք տարակուսելու չես քու
ընելիքիդ (ազդեցութեանդ) յաջող ելքին վրայ,
վստահ եղիր թէ ենթակայդ պիտի կարենաս այս-
պէս ազդեցութեանդ տակն առնել: Զայս պիտի
կարենաս ընել նաև երկրորդ կիրապով, որ է մաքի
և աչքի զօրութեամբ երեսի վրայ բերել:

Ուրիշ գործ ողութիւն: Ենթակայիդ առջեւը
կայնած ըսէ որ ոտքերն ի միասին դնէ և բոլոր
մկանունքները թոյլ ձգէ: Ապա ըսէ որ մտածէ
թէ երեսին վրայ պիտի պառկի, և ըսէ որ շեշ-
տակի նայի քու աչքերուդ մէջ, և դուն նայէ իր
աչքերուն միջեւ քթին անկիւնը (կամարին միջին
կէտը): Եւ աջ ձեռքդ շոյէ (փաս ըրէ) իր երեսին
դիմացէն երբէք անգամ: Ինք պէտք է աչքերուդ
նայի կէս վայրկեան կամ քիչ մը աւելի, բայց ե-
թէ աչքը դարձնելով ուրիշ տեղ նայի, մեղմով
և դրական չեշտով մը ըսէ իրեն, «Աչքիս—մէջ—
նայէ'», «Աչքիս—մէջ—նայէ—երբ—հեռանամ—
քեղմէ—դուն—երեսիդ—վրայ—պիտի—պառկիս»:
Ապա սկսէ հեռանալ՝ նախապէս յուշիկ, ապա
մեղմով, ու միտքդ կեդրոնացուր աս կէտին վը-
րայ թէ պիտի ազդես անոր: Եւ իրօք պիտի լա-
ւագոյնս ազդես ու յաջողիս եթէ գործողութիւնդ
զգուշութեամբ կատարես, որպէս ըսեր ենք և կը
կրկնենք իրբեւ կարեւոր պայման բարւոք յաջո-
ղելու ո'եւէ գործողութեան մէջ:

ՔԱՐՇՈՂԱԿԱՆ ԶՈՒՌԻԹԻՒՆ (Դարձեալ)

Այս փորձին համար ընտրէ մէկը, որ երեսին վրայ դիւրաւ կ'իյնայ ըստ Զ. դասին: Ենթակայիտ ըսէ որ կայնի եւ ձեռքերն իրարու քով բերելով մատներն անցնէ իրարու մէջ, ըսէ որ մատներն իրարու վրայ ճնշէ կրցածին չափ ուժով: Եւ գուն ձախ ձեռքդ դիր անոր ձեռաց վրայ աջ ձեռքդ առ գնդակդ ու աչքերուն դէմ բռնէ ըսելով որ նայի գունդին մէջն եղած ճերմակ ոսկորին: Մինչ ան շարունակ կը նայի, գուն գունդդ մեղմով դէպի աջ եւ դէպի ձախ շարժէ (տար ու բեր) ճիշտ աչքին դիմացէն: Գուն ալ նայէ անոր աչքերուն միջեւը — քթին կամարին: Տասն եւ աւելի անդամներ գունդի շարժումդ շարունակէ, եւ յետոյ բաէ մեղմով ու դրական շեշտով թէ՝ «Դուն — պիտի — զիտնաս — որ ձեռքերդ — իրարու — փակած — են — այնպէս — որ — դուն — չը պիտի — կարենաս — զանոնք — իրարմէ — զատել: Ես — երբ — երեք — համրեմ — գուն — ջանա' — բայց — չը — պիտի կարենաս — ձեռքերդ — զատել, — այլ — ո՛րչափ — ջանաս — ա՛յնչափ — աւելի — պիտի — կըպին — մատներդ — իրարու»: «Օ՛ն, պատրաստ... մէկ — երկուք — երեք: Հիմա — ջանա' — բայց — զիտցած — եղիր — թէ — չը — պիտի — կարենաս — զատել — ձեռքերդ»: «Օ՛ն — ջանա' — ջանա'»:

Պէտք է զիտնաս թէ, այս փորձին մէջ աղդեցութիւնդ երկարատեւ չըլլար, ուստի երբ ենթակայդ կը ջանայ ու ձեռքերը չկրնար զատել, գուն ձեռքերդ չուտ իրարու զարնելով ըսէ «Արդուն ձեռքերդ չուտ իրարու զարնելով ըսէ «Արդենցի՛ր, բաւական է, արթնցի՛ր»: Այս փորձիդ

միջոցին ենթակայդ խնդալու կամ մէկ կողմ նայելու չէ՛, հապա պէտք է որ ուշադրութիւնը միայն քեզի տայ, եթէ ոչ չես կրնար վրան աղդել: Մինչ կը համրես «մէկ-երկուք-երեք», պէտք չէ որ իրեն նայիս, և ապա խօսիս, ո՛չ արագ և ո՛չ բարձրածայն, այլ աղդեցութեամբ մի: Այս խխոտ խօսիլ ըսել չէ, այլ գողարիկ խօսիլ, որուն վարժուելու էք. վարպիտ մի կրնայ մեղմով... փսփսալով մի իսկ աղդու խօսիլ: Այսպիսի խօսկցութիւնդ է որ ենթակայն պիտի պահէ աղդեցութեանդ տակ. զայս պիտի տեսնես շատ մի փորձերով:

Կրնայ պատահիլ որ հրամայածիդ պէս՝ ենթակայն ձեռքերը չկարենայ կապել կամ քակել: Ուստի գուն շուտ մի ձեռքերը բռնէ և քով քովի սեղմէ. ենթակայիդ պատուիրէ որ հանդարա կենայ: Եւ ըսէ թէ՝ «Երբ-ես-երեք-համրեմ-ձեռքերդ-պիտի-քակուին-իրարմէ»: «Յն, պատրաստ-մէկ-երկու-երեք» ըսէ և իսկոյն ձեռքելդ իրարմէ՝ պարնելով ձայն հանէ և ըսէ «Ալ-բաւական-է, ձեռքերդ-զատէ, բաւական է-արթնցիր ալ-արթնցիր՝ (սթափէ՛)»:

Այսպիսի քանի մը փորձերով մինչ կը տեսնես թէ դիւրաւ կը յաջողիս, կրնաս վստահիլ թէ յաջորդ փորձերն ընելու պատրաստուած ես: Եւ եթէ մէկն ցարդ յիշուած չորս փորձերէն դիւրաւ կ'աղդուի, զիտցիր թէ նա է դիւրազդեցիկ և յաւ ենթակայ յաջորդ փորձերուն, զորս յաջորդութեամբ կատարելու զժուարութիւն պիտի չունենաս: Երբ այս չորս փորձերը յաջողութեամբ կատարես, գիտցիր թէ «քարչող զօրութիւն» ըստացեր ես — ենթակայիդ աղդելու վարպետ եղեր

ես : Այսպէս անձիդ վրայ վստահութիւնդ պիտի
աւելնայ , որով ազդելու գօրութիւնդ աւ պիտի
գօրանայ :

Կարեւոր գիտելիք : — Զես կրնար ակնկալել թէ
շուտ մի պիտի վարժուիս ազդեցութեանդ են-
թարկն ամեն մարդ , քանզի դուն համբակ մի
ես , և վարժ վարպետի մը չափ ազդեցիկ չես
կրնար լինել : Շատ մը փորձարկութեամբ վար-
ժը ելու պէտք ունիս , ուստի ո'րքան շատ փոր-
ձարկութիւն ունենաս , ա'յնքան շուտ վարպետ
պիտի ըլլաս :

Ը. ԴԱՍ
ՃՈՒԾՈՒ ԺՐԱԿՑՆԵԼ

Նախկին վարպետք կարծեր են թէ , ենթա-
կայն ազդեցութեան տակ առնելու համբար՝ պէտք
է քնացնել զինք , ուստի առաջին պատեհիւ քնա-
ցընելու փորձին կը դիմէին : Բայց վերջերս գիտցը-
ւեցաւ թէ այս էր սիսաւ , որովհետեւ իր ազդե-
ցութեան ժամանակը՝ պարապ վատնած կ'ըլլայ :
Արդ նոր կերպն այս է :

Ընտրէ այնպիսի ենթակայ մի , որ դիւրաւ
կ'իյնայ կոնակին կամ երեսին վրայ , և որուն ձեռ-
քերը դիւրաւ կրնաս իրարու փակցնել տալ : Եւ
ըսէ ենթակայիդ որ մարմոյն ծանրութիւնը ձգէ
աջ ոտքին վրայ , և դուն ծունկ չոքած ձախ ձեռ-
քըդ բռնէ անոր ձախ ձեռքը : Պատուիրէ որ ուզ-
դակի նայի քու աչքերուդ մէջ , և խորհի թէ ինք
ոտքը (ձուոը) չկրնար ծռել , մինչ դուն կ'ելլես




Պատ . 7

ԵՆԹԱԿԱՑԻՆ ԱՌՋԵԼ ԾՆՐԱԴՐԵԼ

ոտքիդ վրայ : Պէտք է ինք չարունակ նայի աչքելու
մէջ , ո՞չ ուրիշ տեղ : Այս միջոցին զուն ծունկ
չոքած ըլլալու ես , ինչպէս կ'երսի պատկեր 8.ին
մէջ : Հիմա ձեռքդ շոյէ (փառ ըրէ) ճուռն իվար՝
ծունկին հինգ վեց մատնաշափ վերէն սկսելով
մինչեւ ծունկին հինգ վեց մատնաշափ վար : Եւ
երբ փառ կ'ընես իրեն ըսէ մեղմ ձայնով ու դը-
րական շեշտով մի թէ «Հիմա պիտի-գիտնասթէ
-ճուռդ-այնքան-ժրած-է , որ թէեւ-ջանսո-շպի-
տի-կարենաս-ծռել : Եւ ո'րքան ջանաս այնքան-
աւելի-պիտի-ժրի , պիտի շը-կարողանաս-ճուռդ-
ծռել-ե-պիտի-քալես-ճուռդ-ժրած-ժը՛ր» : Այս
վերջի բառն ըսածիդ պէս՝ իսկոյն դուն ելիր (քա-
լէ) , բայց նայէ անոր երկու աչքին մէջտեղը-
քթին կամարին արմատը : Եւ անոր ձեռքը բռնե-
լով քաշէ դէպի առաջ-դէպի քեզ , և նայէ որ
քալէ իր ճուռը ժրած : Այսպէս երբ քալէ երեք
չորս քայլ , դուն ձեռքերդ իրարու զարնելով ը-
սէ «Ալ արթնցիր , արթնցիր» , որպէս ըսինք ձեռ-
քերն իրար կապելու հրահանգին մէջ (է . դաս) :

Յ. ԴԱՍ
ԹԵԽԻԸ ԺԲԱՑՆԵԼ

Այս փորձին համար լնարէ ենթակայ մի , ո-
րուն ճուռը դիւրաւ կրնաս ժրացնել : Իրեն ըսէ
որ (ժրանալիք) ձեռքը գոցէ և թեւը ժրացունէ
որքան որ կրնայ : Եւ դուն ձախ ձեռքովդ բռնէ
անոր (ժրած) ձեռքը , և աջ ձեռքդ առ գնդակդ
և անոր աչքէն հինգ մատնաշափ հեռու բռնէ :



Պատ . 8
ԵՆԹԱԿԱՑԻՆ ԹԵԽԻԸ ԺԲԱԾ

Եւ այս միջոցին նայէ անոր քթին արմատին՝ երկու աչքին միջեւ։ Խրատէ որ ենթակայդ չըլլայ թէ խնդայ և ուշադրութիւնն ուրիշ բանի դարձունէ, այլ բոլորովին քեզ ուշադիր ըլլալով խորհի թէ՝ իրօք իր թեւը ժրած է։ Դուն գունդը բռնած տասը՝ տասնեւհինդ անդամի չափ չարժէ դէպի աջ և ձախ։ Ապա գունդն անշա'րժ բռնէ աչքին դէմ հինդ մատնաչափ հեռի, և իրեն մեղմով և ազդուապէս ըսէ թէ «Հիմա-դուն-պիտի գիտնաս-որ-քու-թեւդ-ժրած-է», և-որչափ-դուն-թեւդ-ծուել-ջանաս-նա-ա՛յնքան-պիտի-ժրի Ես-երբ-երեք-համրեմ-դուն-ջանա-թէ եւ-պիտի չը-կարենաս-թեւդ-ծուել։ Օ՞ն, պատրաստ, մէկ-երկու-երեք . . . օ՞ն-ջանա-թայց-չպիտի-կարենաս-ծուել, օ՞ն-ջանա-ջանա-ջանա'։»

Մինչ նա կը ջանայ, բայց չկրնար թեւը ծուել, գուն իսկոյն ձեռքերդ իրարու ղարնելով (ձայն հանէ) և ըսէ, «Ա՛լ արթնցիր, բաւական է, արթընցիր (սթափէ՛, ա՛լ սթափէ՛), որպէս ըսինք (է. և լ.՝) վերի հրահանդներուն վերաբերմամբ։

Ժ. ԴԱՍ

ՄԱՐԴՈՒՆ ԻՐ ԱՆՈՒԻՆԸ ՄՈՒՑՆԵԼ ՏԱԼ

Կանդնէ ենթակային առջին և ըսէ որ թուլցընէ մարմնոյն մկանունքներն, և մտածէ թէ, իր անունն այնպէս մոռցած է որ չպիտի կրնայ ճիշտընել։ Եւ դուն ձախ ձեռ զդ դիր կոկորդին վրայ և յուշիկ մը դէպի վար չփէ՛, ապա գունդն աջ ձեռքդ առած՝ անոր աշացը առջեւ հինդ մատնա-

չափ հեռու բռնէ, և ըսէ թէ «դուն-պիտի-գտնես-թէ-անունդ-մոռցեր-ես, երբ-ես-երեք-համրեմ-դուն-պիտի-ջանաս», բայց-չպիտի-կարենաս-ը-աել-անունդ։ Օ՞ն, պատրաստ, մէկ-երկուք-ե-րել-անունդ։ Օ՞ն, պատրաստ, մէկ-երել-քանա՛, ջանա՛, բայց անունդ մոռցե՛ր ես»։ Այս փորձին մէջ ազդեցութիւնդ երկար չը տեւեր, ուստի երբ նա կը ջանայ ու չկրնար յիշել, դուն ժամանակ չանցուցած ձեռքերդ իրաշել, գուն ժամանակ չանցուցած ձեռքերդ իրաշել, զարկ և ըսէ «Ա՛լ բաւ է, արթնցի՛ր, արթընցի՛ր, Գրիգո՛ր» (մարդուն անունը կոչելով)։

ԺԱ. ԴԱՍ

ԵՆԹԱԿԱՆ ՆԱՏԱԾ ՏԵՂԵՆ ԶԿՐՆԱԲ ԵԼՆԵԼ

Ընտրէ մէկը, որ դիւրաւ կ'ազդուի առջի փորձերուն մէջ, ըսէ որ նստի (աթոռի կամ նըստարանի վրայ) և թոյլ ձգէ մարմնոյն մկանունքները։ Եւ դուն առջեւը կանգնելով, գունդը աջ ձեռքդ առած բռնէ աչքերուն դիմաց, և չարժէ մեղմով դէպի աջ ու ձախ։ Այս շարժումդ ըրէտասն և մինչեւ տասնըհինդ անդամ, ապա գունդը անշարժ բռնէ աչքին առջեւն և ըսէ թէ «Հիմա-դուն-պիտի-գտնաս-քեզ, որ-նստարանին (կամ աթոռին) փակած-ես, և-պիտի-ջանաս-ելլել-ը-բայց-աւելի-պիտի-փակչիս։ Երբ-ես-երեք-համ-րեմ-դուն-պիտի-ջանաս-, բայց-պիտի-չը-կարեց-նաս-տեղէդ-ելլել . . . Օ՞ն, պատրաստ, մէկ, երկուք-երեք, հիմա-ջանա-, բայց-չը-պիտի-կարենաս-ելլել։ Օ՞ն, ջանա, ջանա'»

Երբ նա կը ջանայ ու չկրնար ելլել, այլեւս
գուն արթնցուր զինք:



Պատ. 9

ԺԲ. ԴԱՍ


ԵՆԹԱԿԱՆ ԶԿՐՆԱՐ ՆՍՏԻԼ

Ենթակայդ կայնեցուր աթռոին առջեւը, ըսէ
որ ժրեցունէ ճռուըները (ձգգեցընէ ոաից մկա-
նունքը), և ըսէ որ մտածէ թէ, ոտքերն այնքան
ժրած են, որ չպիտի կարենայ նստիլ: Եւ դուն
գունդն առած՝ բռնէ աչքին դէմ հինգ մատնա-
շափի հեռու, գունդը մեղմով շարժէ դէպի աջ
ու ձախ: Այս շարժումը կրկնէ հինգ հեղ և աւե-
լի, ապա գունդն անշարժ բռնէ աչքին դէմ և ը-
սէ թէ «Հիմա-դուն-պիտի-դիտնաս-թէ-ոտքերդ
(Ճռուերդ) ժրած են եւ չես-կրնար ծռել: Ես երբ
-երեք-համրեմ-դուն-թէեւ ջանաս-, բայց-պիտի-
-կրնաս-նստիլ- . . . : Օ՛ն, պատրաստ, մէկ, եր-
չը-կրնաս-նստիլ- . . . : Հիմա-ջանա-բայց-չը-պիտի-կարենաս
կուք, երեք: Հիմա-ջանա-բայց-չը-պիտի-կարենաս
նստիլ-, ջանա- ջանա-»:

Մինչ անոր ջանա' կ'ըսես, դուն պէտք է նա-
յիս անոր քթին արմատը: Եւ որովհետեւ այսպի-
յի փորձերու աղդեցութիւնն երկար չտեսեր, ուս-
տի դեռ ինքնին չարթնցած (չսթափած) դուն
զինքն արթնցուր:

ԺԳ. ԴԱՍ

ԵՆԹԱԿԱՑԻՑ ԹԵՒԵՐԸ ՇԱՐԺԵԼ ՏԱԼ ԱՆԴԱՌԱՐ



Պատ. 10

ԹԵՒԵՐՆԻՆ ՇԱՐԺՈՂ ԵՆԹԱԿԱՑԻՑ


Դիւրաւ աղդուող չորս հինգ մարդիկ ընտրէ : Աթռոներու (նստարանաց) վրայ կարգաւ ու իրարմէք բաւական հեռի նստեցուր : Բաէ որ ոտքերնին դոր գետինը դնեն և աթռոներուն կոթնելով մարմնոյ մկանունքները թուլցնեն և շատ հանգիստ ու հանդարտ նստին : Դուն առջեւնին կանգնէ հինգ վեց ոտք հեռի , և դրական շեշտով մի անոնց ըսէ թէ «Այս շատ դժուարին փորձ մի է որ պիտի ընեմ , պէտք է ամէնդ ալ ուշադրութիւն տաք ինծի : Ուրիշ տեղ մի նայիք , և ո՛չ քովերնուդ մարդուն , թէ ան ի՞նչ կ'ընէ » : Այս միջոցին դուն իրենց աչաց բիրերուն (օրթան) նայելու ես աղդու դիտումով մի :

Ապա ըսէ որ ձեռքերնին (մատերնին , ափերնին) գոցեն , և թեւերնին սկսին մեղմով դառցընել , և այնպէս որ իրարու չդպչին : Եւ գունդը ձեռքդ առած բռնէ աչքերնուն դէմ , և ըսէ որ ամէնն ալ նային անոր մէջի ոսկորին : Եւ կէս վայրկեանի չափ յետոյ ըսէ «Հիմա-ձեր-ձեռքերնարագօրէն-կը դառնան , թէեւ-դուք-ուզէք հանդարտ-կեցնել-տակաւին-թեւերնիդ-պիտի-դառնան : Երբ-ես-հիմա-երեք-համրեմ դուք-պիտի-ջանաք- , բայց-պիտի-չկարենաք-հանդարտ-կեցընել-մինչեռ-որ-ես-ըսեմ . . . 0'ն , պատրաստ , մէկ , նել-մինչեռ-որ-ես-ըսեմ . . . 0'ն , պատրաստ , մէկ , դարձուցէք արագ- երկուք , աւելի արագ- երեք . . . չիմա-թէեւ.ջանաք , չպիտի-կրնաք-հանդարտ կեցնել : Բայց ջանացէք , ջանացէք . . . բայց չէք կրնար կեցնել » :

Այս խօսելուդ միջոցին պէտք է որ շարունակ և աղդուօրէն իրենց նայիս : Եւ ով որ կամաց կը

ԺԳ. ԴԱՍ

ԵՆԹԱԿԱՑԻՑ ԹԵԽԵՐԸ ՇԱՐԺԵԼ ՏԱԼ ԱՆԴԱՌԱՐ



Պատ. 10

ԹԵԽԵՐՆԻՆ ՇԱՐԺՈՂ ԵՆԹԱԿԱՑԻՑ

Դիւրաւ աղդուող չորս հինգ մարդիկ ընտրէ : Աթոռներու (նստարանաց) վրայ կարգաւ ու իրարմէ բաւական հեռի նստեցուր : Հսէ որ ոտքերնին դոր գետինը դնեն և աթոռներուն կոթնելով մարդմոյ մկանունքները թուլցնեն և շատ հանգիստ ու հանդարտ նստին : Դուն առջեւնին կանգնէ հինգ վեց ոտք հեռի , և դրական շեշտով մի անոնց ըսէ թէ «Այս շատ դժուարին փորձ մի է որ պիտի ընեմ , պէտք է ամէնդ ալ ուշադրութիւն տաք ինծի : Ուրիշ տեղ մի նայիք , և ո'չ քովերնուդ մարդուն , թէ ան ինչ կ'ընէ » : Այս միջոցին դուն իրենց աշաց բիբերուն (օրթան) նայելու ես աղդու դիտումով մի :

Ապա ըսէ որ ճեռքերնին (մատերնին , ափերնին) գոցեն , և թեւերնին սկսին մեղմով դառցընել , և այնպէս որ իրարու չդպչին : Եւ գունդը ձեռքդ առած բռնէ աչքերնուն դէմ , և ըսէ որ ամէնն ալ նային անոր մէջի սսկորին : Եւ կէս վայրկեանի չափ յետոյ ըսէ «Հիմա-ձեր-ձեռքերն արագօրէն-կը դառնան , թէեւ-դուք-ուզէք հանդարտ-կեցնել-տակաւին-թեւերնիդ-պիտի-դառդարտ-կեցնել : Բայց ջանացէք , ջանացէք ... բայց ջանացէք , ջանացէք ... բայց չէք կրնար կեցնել » :

Այս խօսելուդ միջոցին պէտք է որ շարունակ և աղդուօրէն իրենց նայիս : Եւ ով որ կամաց կը

դարձունէ, զինքն հանդարտեցուր, միայն լաւ
ազդուղները թող մէկ երկու վայրկենի չափ
դարձնեն, այլ դեռ իրենք չսթափած (չարթնցած)
դուն զիրենք հանդարտեցուր: Յայտնի է թէ, ա-
նոնք որ ուրիշ փորձերու մէջ լաւ չէին ազդուիր,
այս փորձին մէջ չուտ կը դադրին, ասոնք պէտք
է չուտ հանդարտեցնել, եթէ ոչ միւսներուն ա-
ռած ազդեցութեան վկաս կուտան:

Այս փորձն է հետաքրքրական, եթէ զգու-
շութեամբ կատարելով յաջողիք: Ուստի երբ գոր-
ծողութեանդ կը սկսիս՝ պէտք է խօսքերովդ և
վարժունքովդ յուցնես թէ, դուն աս գործին
վարպետն ես: Եւ եթէ խօսքերուդ մէջ սխալիս,
մի՛ կասկածիր թէ անոնք սխալիդ իմացան, բայց
եթէ դուն սխալանքիդ վրայ շփոթիս՝ դժուարաւ
կրնաս ենթակայիցդ վրայ ազդել պէտք եղածին
չափ:

ԺԴ. ԴԱՍ

ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱԳՆԻՏՈՒԹԻՒՆ

Ամէն մարդ քիչ թէ շատ ունի մագնիսական
զօրութիւն, զոր և կրնայ աւելցունել շատ ան-
գամ փորձարկութիւն (փրաքտիս) ընելով: Այս
փորձարկութիւնք ո՛րքան յաճախ ըլլան և խնա-
մով կատարուին, այնքան զօրաւոր կ'ըլլայ մէ-
կուն ազդեցութիւնն ուրիշի վրայ: Թէ՛ անձնա-
կան մագնիսութիւն թէ՛ Հիփնօթիզմ սերտիւ
կապուած են իրարու, այնպէս որ մէկը չկրնար
Հիփնօթիզմի վարպետ ըլլալ՝ եթէ չունենայ անձ-

նապէս ուրիշներու վրայ ազդելու զօրութիւն: Այս
ազդեցութիւնը շատ կարեսրէ, ուստի, անոնք որ
կ'ուզեն այս սքանչելի զօրութիւնները աւելցնել,
թո՛ղ գործադրեն ցարդ արուած հրահանգները:
Ասոնք՝ ենթականները արթնութեան ազդեցու-
թեան տակ առնելու փորձերն են, այսինքն ենթա-
կան շրջել կոնակի ու երեսի վրայ, ենթակային
ձեռքերն իրար փակցնել տալ ու թեւն ու ոտքը
ժրցնել, ենթակային անունը մոռցնել տալ, աթո-
ժրցնել, ենթակային նստիլ, աթոսին փակչիլ, և թևե-
սի վրայ չկրնար նստիլ, աթոսին փակչիլ, և թևե-
սի շարժեցն չկարենալ գագեցնել: Երբ այսպիսի
ըս շարժեցն չկարենալ գագեցնել: Երբ կատա-
գործողութիւններ կրնաք յաջողութեամբ կատա-
րել, կրնաք վատահիլ որ անձնական մագնիսու-
թիւնները այնքան զօրացեր են, որ ալ կրնաք զար-
մանակի գործողութիւններ ընել:

Ցիցեցէ՛ք որ ուրիշի մը մտքին ազդելու հա-
մար, դուք ունենալու էք կամքի կորով ու վար-
պէտ ըլլալու շափ յարատեսութիւն: Գուցէ ոմանք
պէտ ըլլալու շափ յարատեսութիւն, մի՛ բարկանաք և մի՛ վե-
ճեզի հակառակ խօսին, մի՛ բարկանաք և մի՛ վե-
ճեզի հասանկ ընողներուն կամքը տկար կ'ըլլայ:
Հասանկ ընողներուն կամքը տկար կ'ըլլայ: Եւ
եթէ մէկ մը իր անձին չկրնար իշխել, ա՛լ ի՛նշ-
պէս պիտի կարենայ ուրիշին վրայ իշխել: Անձնիշ-
պէս պիտի կարենայ ուրիշին վրայ իշխել: Անձնիշ-

պիտի կարենայ ուրիշին վրայ իշխել: Զիփնօթիզմի փորձեր մի՛ ը-
նէք, մինչև որ ամէն պէտք եղած գիտելիքները ըսւ
մէք, մինչև որ ամէն պէտք եղած գիտելիքները ըսւ
մէք չուսումնասիրէք: Ա. Բ. Գ. . կարդալու պէտք
մը չուսումնասիրէք: Ա. Բ. Գ. . կարդալու պէտք:
Եւ պէտք է անոր գիտելիքները գիտցած ըլլաք: Եւ
եթէ մեր հրահանգները ճշգիւ կատարէք, դժուա-
րեան մեր հրահանգները ճշգիւ կատարէք, դժուա-

բութեանց պիտի շուտառահիք, իսկ եթէ ասոնց հումեատ չէք գործեր, այլ ևս մեզ մեզագրելու չէք:
Հետեւեալ հրահանգներու մէջ պիտի ցուցնենք անձնական մագնիսութեան ազգու և գործածելիքանի մը կերպեր հիփնօթիզմի (քնչածութիւն) կիրարկութեանց հոգերանական (ոգերանութիւն) զրուարձակիքներ և փորձեր են, այլ և նախապատրաստութիւններ են, որոնց նկատմամբ երբորդ մասին մէջ հրահանգ պիտի տանք: Յարդ գրուածները (Ա. Մասի հրահանգներն) նախապատրաստութիւններն են քնչածութեան գործողութեանց (Բ. Մաս):



ԱՐՈՒԵՍՏ ՄՏԱՅԱՌՈՒԹԵԱՆ

ՄԱՅՆ ԵՐԿՐՈՐԴ

ԱՐԹՈՒՆ ՄՏԱՅԱՌՈՒԹԻՒՆ

ԺԵ. ԳԱՍ

ՔՆԵԱԾՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԻ

Ընարէ ենթակայ մը, որուն ձեռքերը գիւրաւ կրնաւ իրարու փակցնել, զինքը աթոռի մը վրա նստեցուր, այնպէս որ կռնակը նստարանին կոթը նած ըլլայ և ստքերը գետնի վրայ շիփ-շիտակ դրած ու ձեռքերն ալ ծունկերուն վլայ: Էսէ որ մարմոյն բոլոր մկանունքները թուլուշիկ ձգէ, և խորհի թէ կը քնանայ, ինքն իրեն ըսէ թէ՝ քոնս կուգայ... ես յոգնած եմ, քնանալու եմ...
Ցեայ, առջեր և աջ կողմը կանգնէ, քնչացեայ, անդակդ ա՛ռ աջ ձեռքդ, ենթակային աշքէն ծու գնդակդ ա՛ռ աջ ձեռքդ, ենթակային աշքէն հինգ մատնաշափ բարձր և աւելի ճակատին վլայ՝ հինգ մատնաշափ բարձր և աւելի ճակատին վլայ՝ այնպէս որ զայն տեսնելու համար աշքերը քիշ մը վեր դարձնէ: Էսէ՝ որ ուղղակի գունդին յագլուիր բնաւ շշարժէ, այլ աշքերը գունդին յագլուիր բնաւ շշարժէ: Հիմա սկսէ գունդը շարժել մեղմով ուած պահէ: Հիմա սկսէ գունդը շարժել մեղմով ուած պահէ: Հիմա սկսէ գունդը շարժել մեղմով ուած պահէ: Հիմա սկսէ գունդը շարժել մեղմով ուած պահէ:

Հիմա սկսէ ըսել մեղմով և գրական շեշտով մը թէ, «Քու - աշքերդ արցունքով լիք - են, քու - աշքերուդ - կոպերը - կը ծանրանան-, այնպէս որ աշքերուդ - կոպերը - կը ծանրանան-, այնպէս որ աշքերուդ - կոպերը - կը ծանրանան-, այնպէս որ աշքերուդ - կոպերը - կը ծանրանան-, լա՛ւ ...»: Այս խօսքերը նոնք - և - պիտի քնանասս-, լա՛ւ ...»:

երկարէ մինչև որ աշքերը փակուին (մրափելու պէս ըլլայ)։ Հիմա դունդը աջ ձեռքդ բռնած՝ ճակտին վրայէն սկսելով մինչև երեսի ոսկորն իջնես շոյելով։

Այս շարժումն ու խօսքերդ կրկնէ՛ ըսելով թէ, «Դուն-շատ-յոգնած-ես-քունդ-կուգայ-պիտի-քը-նանաս, որովհէնտե-մարդու-ձայն-չես-լսեր-իմ-ձայնէս-ի զատ։ Եւ-եթէ-ուրիշ-մէկը-քու-հետ-խօսի, ո՛չ-պիտի-կարենաս-լսել, և ո՛չ-պատասխանել, այլ միայն-իմ-ձայնս-կը լսես-և միայն-զիս-կրնաս-տեսնել։ Սրդ-քանի-որ-ես-տասը-կը համրեմ-դուն պիտի-քնանաս, լա՛ւ . . .»։ Յետոյ, սկսէ՛ մեղմ ու ազդու կերպով համրել, «Մէկ-երկու-երեք, . . . տասը»։ Եւ դարձեալ ըսէ, «Իրաւ որ գլուխդ ծան-րացած է և մարմնիդ մկանունքները թուլցեր են, ալ հիմա դուն խորունկ մը պիտի քնանաս, լա՛ւ, ուրեմնի, քնացի՛ր, քնացի՛ր, քնացի՛ր . . .»

Այսպէս խօսելով շարունակէ մինչև որ քնանայ (մրափէ)։ Բայց այս քնէածութեան ընդհանրապէս տասէն մինչև երեսուն վայրկեան կը տրուի։ Իսկ եթէ մէկն այս միջոցին չի քնանար, կամ գէթ չի մրափեր, քնէածութիւնը շարունակելով անօգուտէ։ Բայց, եթէ առաջին անգամ չյաջողիս մի՛ յու-սահատիր, այլ երկրորդ և երրորդ անգամ փորձէ ուրիշ ենթականերու վրայ, և պիտի յաջողիս։ Ին-չու որ երբ մէկ մը քեզի ենթակայ կ'ըլլայ, դիւ-րաւ կամ մէկէն կընաս ազդեցութեանդ տակն առնել ան։

Դժուարագոյնն է առաջին ենթակադ քնացնե-լը, երկրորդ և երրորդ ենթակաները քնացնելը պիտի դիւրանայ։ Եւ երբ յաջողութեամբ քնացը-նես մէկը, յետոյ կընաս թելադրութիւններդ ընել անոր։ Ըսենք թէ ենթակային վարդ քաղել տալ



(Պատկեր 11)

ՔՆԷԱԾՈՒԹԵԱՆ ԳՈՒՆՏԻՆ ՅԱՌԵԱԼ

կուզես, քնէածութենէ յետոյ կ'ըսես թէ՝ «Հիմա
երբ աչքերդ բանաս պիտի տեսնես թէ՝ ծաղկանո-
ցի մը մէջ շատ փարզեր կան և դուն պիտի ելլես
ժողվես զանոնք . . .» : Այս խօսքերդ երեք անգամ
կրկնէ՝ և ըսէ՛, «Հիմա երբ ես երեք համրեմ աշ-
քերդ բա՛ց, որ ծաղկանոցը տեսնես» : «Ո՞ն, մէկ,
երկու, երեք . . . աչքերդ բաց, որ ծաղկանոցն ու
ծաղիկները տեսնես» :

Երբ ենթական աչքերը բանալով տեսնէ ծաղ-
կանոցը, ըսէ թէ, «Ի՞ուզեմ որ ելլես փունջ մը
փարդ ժողվես, օ՞ն, ելի՛ր քաղէ» : Եւ երբ ան այս
գերը կը կատարէ, զինքը արթնցու՛ր ուրիշ դեր
մըն ալ կատարել առաջդ առաջ : Մէկ քնէածու-
թեամբ երկու դեր կատարել մի՛ տար, վտանգա-
ւոր է : Իսկ անգամ մը արթնցնելէդ (սթափեցնե-
լէդ) ետք՝ նորէն քնէածութեան պէտք չի մնար,
միայն աչքերը փակել առաջ՝ քու աջ ձեռքդ ա-
նոր երեսին փայէն չօյէ երեք անգամ և ըսէ՛ ինչ
որ թելաղրել կ'ուզես : Զորօրինակ ըսէ .

«Հիմա, երբ աչքերդ բանաս, պիտի տեսնես
փորբիկ լճակ մը, ուր կան ձուկեր, որ պիտի ու-
զես բռնել, և ես ամէն մէկ բանած ձուկիդ չինդ
դաշեկան պիտի տամ քեզի» : Այս խօսքերդ երեք
անգամ կրկնէ՛, և ըսէ՛, «Արդ, աչքերդ բա՛ց որ
տեսնես լճակը և ձուկերը» : Երբ աչքերը բանայ՝ ըսէ՛,
«Նայէ՛ լճակին և ձուկերուն, որ կ'ուզես բռնել . . .»

Երբ առաջին անգամ մէկը պիտի քնացնես,
տասը կամ տասնըհնդ վայրկեանէն աւելի քնէած
մի՛ պահեր : Սակայն, այս տեսղութիւնը փորձա-
ռաբար պիտի կարենաս երկարել կամ կարճեցնել
ենթակայիդ վիճակին և կատարելիք դերին համե-
մատ : Այսպիսի մանրամասնութիւններ հրահանգ-
ներով չեն ըլլար, այլ փորձառութեամբ :

ԺԶ. ԴԱՍ

ԱՐԹՆՅԱՆԵՐՈՒ ԿԵՐՊՈՐ

ԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ : Մէկը քնէածութեան ենթար
կելէդ առաջ՝ պէտք է կատարեալ վատահութիւն
ունենաս թէ՝ պիտի կարենաս արթնցնել : Ենթա-
կան երբ իր դերը կատարելու վրայ կը գտնուի,
պէտք չէ զայն արթնցնել և ո՛չ ալ բարկացոտու-
թեամբ՝ պօտով և յանկարծակի արթնցնել, այլ
մեղմով մը մատներդ իրարու զարնելով ըսէ՛, «Այլ
ես արթնցի՛ր, ես կ'ուզեմ որ արթնաս, արթն-
ցիր . . .» : Եթէ տեսնես թէ շարթննար՝ կրնաս քիշ
մը ազդու խօսելով արթնցնել շուտ :

Երբ ենթակայ մը քնէածած ես դեր կատարել
տալու, երբեմն յանկարծակի կ'արթննայ ան : Եր-
բեմն ալ վարպետը կ'օգտուի արթնցնելէն : Բայց
առհասարակ լաւ է մեղմով (կամաց-կամաց) սթա-
փեցնել : Այս տարբերութիւնները կախում ունին
ենթակային կատարելիք դերէն : Եթէ ենթական
այնպիսի դերի մը մէջ է, ուր վտանգ չի կայ, կըր-
նաս մէկէն արթնցնել ան, իսկ եթէ ենթական
նստարանի մը կամ սեղանի մը վրայ կանգնած է,
ուրիշ իյնալու վախ կայ, պէտք է մեղմով արթն-
ցընել :

Եթէ մէկէն արթնցնել կ'ուզես, ձեռքերդ
ուժգնապէս իրարու զարկ, և բարձր ու ազդու
ձայնով մը ըսէ՛ «Արթնցի՛ր . . . շուտ արթնցի՛ր» :
Խօսքերդ կրկնէ մինչեւ որ սթափի (արթննայ) : Եթէ
արթնցնելու դժուարութիւն ունենաս, կամ են-
թական ուզածիդ շափ շուտով շոթափի, մի՛ վախ-
նար, այլ նստեցուր և ըսէ որ հանգարա կենայ :
Ցետոյ ըսէ իրեն՝ «Հիմա մինչեւ որ հինգ համրեմ

կ'ուզեմ որ արթննաս, և շատ լաւ հաճոյք պիտի զգասս... 0'ն, պատրաստ, մէկ-երկու-երեք-չորս-հինգ: Ա՛լ արթնցի՛ր», ըսէ հրամայական եղանակով մը:

Երբ աշքերը լանայ, ըսէ՝ անոր թէ՝ «Հիմա դուն լաւ կը զգաս»: Լաւագոյն կ'ըլլայ եթէ այս ատեն ուղղակի նայիս ենթակային երկու աշքերուն բիբերուն: Մեղմով մը նայէ՝ և ժպտադէմ ըսէ՝ «Հիմա շատ լաւ կը զգաս»: Եթէ են ակադ սթափած է, ինքն ալ կը ժպտի: Այսպիսի ժպտիս մը խօսակցութեան շափ ազդեցիկ կրնայ ըլլալ ենթակային:

Երբ ենթակադ դողալ սկսի, և շկրնաս սթափեցնել, մի՛ վախնար: Միայն այն հանդարանեցնելով ըսէ՝ «Հիմա հինգ վայրկեան ժամանակ պիտի ատմ քեզի, կ'ուզեմ որ անկէց յետոյ արթըննաս, չեմ ուզեր որ երկար մըափես, ևս զըզւեցայ քու ընելիքներէդ»: Երբ հինգ վայրկեանը լրանայ քովը գնա և ըսէ՝ «Հիմա երբ հինգ համրեմ, կ'ուզեմ որ արթննաս, եթէ շարթննաս պիտի պատժեմ քեզ... 0'ն, պատրաստ, որ չու՛տ արթննաս: Մէկ-երկու-երեք-չորս-հինգ, արթընցիր, օ՛ն, արթնցիր»: Եթէ շու ափի աւելի ստիպէ և ազդեցիկ խօսէ: Ենթակային երեսին զարնելու կամ ո՛ն է բռնագատումի պէտք շկայ: Եթէ այն հանդարան թողուս, ինքնիրեն իսկական քնոյ կ'անցնի և յետոյ կ'արթննայ: Բայց եթէ մեր հրահանդները ճշդիւ կատարէք, այսպիսի սրտնեղութեանց պիտի շհանդիպիք:

Զրլայ թէ այս մասին տարակուսիք, որովհետեւ գժուարութիւններն շատ հազուադէպ են — հարիւրին մէկ շպատահիր: Մանաւանդ եթէ ձեռք շառնէք ջղային (hysterical) մարդիկ: Լաւ է այս-

պիտիները փորձի չենթարկել, միայն քիչ մը խօսակցու աւեմբ կրնաս գարմանել թերութիւնը: Այսպիսիները ոմանք տուաջին փորձի մէջ դող կ'ելլեն (կը դողդզան), երբ այս ցոյցը տեսնէք՝ աւելի փորձի մի՛ են արկէք, վտանգաւոր է:

ԺԷ. ՊԱՍ

ԶԱՆԱԶԱՆ ԴԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՏԱԼ


Քնարեր գնդակով կատարելիք շատ փորձեր կան, որոնցմէ միայն անոնք պիտի գրեմ որ ազդեցիկ են և վարպետին ալ նպաստաւոր կրնան ըլլալ:

Արդ, ենթակադ նստեցո՛ւր աթոռի վրայ՝ հանդիմակի մէջ, կռնակը աթոռին կրթնած և դիստ վիճակի մէջ, կռնակը աթոռին կրթնած և ոտքերը շխատ գետին դրած ու ձեռքերը իր ծունդերուն վրայ [Տե՛ս Դաս ԺԱ. և Պատկեր Թ]: Ըսէ՝ կերուն վրայ մկանունքները թոյլ ձգէ և քեզի ուր մարմնոյն մկանունքները թոյլ ձգէ և քեզի ուր շատիր ըլլայ: Կանգնէ առջել և աջ ձեռքդ ա՛ռ քը նարեր գնդակը, բռնէ ենթակայի աշքէն երկու ոտնաշափ հեռու, և ըսէ թէ՝ «Հիմա ես պիտի թիւ համրեմ, կ'ուզեմ որ իմ ամէն մէկ թիւ ըսելուս դուն աշքդ գոցես և բանաս, ուղղակի գունդին նայիս և պատրաստ եղի՛ր որ նորէն գոցես՝ երբ յաջորդ թիւն հնչեմ»: Յետոյ համրէ՛ Մէկ-երեւեք-չորս-հինգ-վեց», թո՛ղ ամէն մէկ թիւն կու-երեք-չորս-հինգ-վեց», ամէն մէկ թիւն կ'ըսէ կը պէս պիտի տեսնես որ անոր աշքին բացուածքը կը փոքրանայ հետպհետէ և ա՛յնքան որ ա՛լ չկրնար աշքերը գոցել ու բանալ, և հազիւ կրնայ կոպերը աշաց խաբակները շարժել: Այս կ'ըլլայ առհա-ասարակ մինչեւ քսան եռեսուն համրելդ, գրեթէ հասարակ մինչեւ աւելի համրելու պէտք չըլլար: Եւ երբ

տեսնես թէ ենթակադ ա՛լ չի կրնար աշքերը կերպով մը շարժել, դուն փոխան թիւ ըսելու՝ սկսէ՛ միենոյն հնշմամբ իրեն ըսել թէ՝ «Բունդ կ'ոգայ, պիտի քնանաս, արագ-արագ, քնացի՛ր, ա՛լ քնացիր, անուշ մը քնացիր . . .» :

Զգուշացի՛ր որ թիւ համրելու և ապա բան խօսելով ըլլան միենոյն թօնով-եղանակաւ՝ ընդհատումով և աստիճանով։ Ապա երբ գեր կատարել պիտի սկսիս լաւ է որ ենթակային ձեռքը յարմար բան մը տաս, քան թէ ոչինչ շտաս։ Զորօրինակ, ենթակայիդ ձեռքը սոխ մը կամ փաթագէս մը տալով հաւատացուր ի՛ խնձոր է, այս լաւ է քան ոչինչ տալով ըսել թէ՝ «Ձեռքդ խնձոր մը ունիս կե՛ր։ Ըսենք թէ կ'ուզես որ ենթակադ սոխը իրեւ խնձոր ուտէ, քնէածութենէն յետոյ ո՛կէ գիրքի մէջ որ է առանց փոփոխելու իրեն ըսէ է՝ «Երբ աշքդ բանաս, ես քեզի գեղեցիկ խնձոր մը պիտի տամ, որ առնես ուտես»։ Ըսէ՛ այս մեղմաբար բայց որոշ ձայնով (հնշումով), կրկնէ՛ երեք անդամ և ապա ըսէ՝ «Արդ աշքերդ բա՛ց, որ տեսնես խնձորը, և առնես ուտես»։ Ան աշքը պիտի բանայ և շատ խառնաշփոթ՝ պիտի տեսնէ։ Իսկ դուն սոխը անոր առջեւ բռնելով ըսէ թէ՝ «Ահա կը տեսնես աս խնձորը, ա՛ռ կե՛ր»։ Այսպէս տասը փորձէն ինը պիտի յաջողի, ենթական սոխը պիտի ուտէ իրը խնձոր։

Պէտք չի կայ զանազան գեր կատարելու վրայ երկար բացատրութիւններ տալ, ինչու որ ամէնն ալ քնէածութեան (հիպնօթիզմի) նոյն կերպերովը կը կատարուին, չատ քիչ փոփոխութեամբ։ Ուրեմն, մէկ քանին իրեւ նմոյշ (օրինակ) բացատրելով բաւական պիտի ըլլայ ուրիշներ իմանալու։ Ասոնց գաղտնիքը կամ տարբերութիւնը քը-




(Պատկեր 12)

ԵՆԹԱԿԱՑԻՆ ԱՉՔԵՐԸ ՔՆԱԼԻՑ

նէածութեան մէջ չէ, այլ վարպետութեամբ խօսելով ազգելուն (մտայառութեան) մէջ է : Ուրեմն,
(ա) ենթական խորունկ մը քնացնել տուր, (բ) ըսէ,
ի՞նչոր ընել տալ կ'ուզես (գ) խօսքերդ որոշ, պարզ
և վստահացուցիչ թողլը ըլլան : Այս երեք պայմանով
կրնաս յաջողիլ զանազան դեր կատարել տալու :

Առհասարակ ենթական ամէն թելադրութիւն
կը կատարէ՝ եթէ իրեն կամքին հակառակ չըլլայ :
Հսենք թէ՝ գաւաթ մը ջուրը իր օղի խմցնել տալ
ուզես, որ արբեցողի մը դեր կատարէ : Եթէ են-
թական օղի չի դորձածեր, չի սիրեր, մանաւանդ
եթէ գարշած է օղիէն և կ'ատէ արբեցողութիւնը,
դժուար կ'ըլլայ այս դերը կատարել տալ, բայց
դինեմոլի մը այս դերը կատարելն հաճելի պիտի
ըլլայ : Այսպէս ենթակային հաճելի դեր կատարել
տալու ես :

Ես անդամ մը քսանը չորս տարեկան երիտա-
սարդ մը քնացուցի, որ քանի մը դեր կատարե-
լէն յետոյ, ուզեցի որ արբեցողի դեր ալ կատարէր :
Արդէն, գիտէի որ երիտասարդը ո՛չ օղի կը գոր-
ծածէր և ո՛չ գարե-ջուր իր կենացը մէջ, միայն
երբեմն դինի կը խմէր, և այն ալ շատ քիչ : Եւ երբ
օղիի թելադրութիւնը (խօսքերն) ըրի, աչքերը
բանալով ձեռքիս գաւաթին նայեցաւ, ու ժպտուն
երեսով մը մերժեց : Նոյնպէս ըրաւ և գարեջրին :
Բայց երբ ըսի թէ՝ «Գաւաթս ո՛չ օղի է ո՛չ գարե-
ջուր, այլ դինի է և է՞ն լաւ տեսակ դինի ա՛ռ,
խմէ», խնդում՝ երեսով առաւ ջուրը և իրբու դինի
խմեց (կոնծեց) : Եւ յետոյ յաջողութեամբ կասա-
րեց ուրիշ դերեր ես :



(Պատկեր 13)

Ենթական ՔԹԻՆ ՅԱՌԱԾ

ԺՅ. ԴԱՍ

ԵՆԹԱԿԱՑԻՆ, ԱԶԲՒ ՅԱՄԵԼ ՏԱԼ՝
ՄԵՐ ՈՒԶԱԾ ԿԵՑԻՆ

ԵՆԹԱԼԱՆ ՆԱՍԵցուր աթոռի մը վրայ հանդիսաւ
և կոթնած, ըսէ որ մարմնոյն բոլոր մկանունքները
թուլցնէ, և նայի (յառի) իր քթի ծայրին այնպէս
որ կարենայ կրցածին շափ լաւ տեսնել: Եւ դուն
անոր աջ կողմը կանգնելով՝ ձախ ձեռքդ անոր գրւ-
խին վրայ դիր և նայէ իր քթի արմատին՝ երկու
աշաց միջեն եղած կամարին: Նայուածքները (յա-
ռումները) շարունակեցէք մինչեւ որ ենթակային
աշքերը փակուին: Ապա, քնարեր գունդը աջ ձեռ-
քըդ բռնած՝ անոր ձակասին վրայէն շցելով (շց-
փելով) տար մինչեւ երեսի սոկորը, այսպէս գէպի
աջ և գէպի ձախ երեսներուն վրայէն քանի մը հեղ
անցուր: Ապա խօսէ՝ ինչպէս ըսեր ենք նախորդ
դասին մէջ—խօսէ մեղմ թոնով ու միօրինակ՝ որ-
քան ձշութեամբ (նոյնութեամբ) որ կրնաս:

Եյս գործողութիւնը կ'ըլլայ շատ ազդեցիկ,
եթէ պարագաները խնամով նկատուին: Եւ այսպէս
ուրիշ բանի մը՝ կէտի մը յառիլ (նայի) տալով ալ
կրնանք ենթական քնչածել՝ ո՛րքան երկարատեւ ու
խորունկ որ ուղենք:

ԺՅ. ԴԱՍ

ԶԲԻ ԳԱԲԾԱԾՈՒԹԵԱՄԲ ՔՆԵԱԾԵԼ ԵՆԹԱԿԱՆ

ԵՆԹԱԼԱՆ հանդիսաւ նասեցուր աթոռի մը վրայ
և կոթնել տուր, թո՞ղ քակէ փողկապն ու օձիքը:
Գաւաթ մը ջուր ձախ ձեռքդ բռնած նասէ անոր
առջել, և պատւիրէ՝ որ աշքերը փակելով խոր-



(Պատկեր 14)

ԶԲԻ ԳԱԲԾԱԾՈՒԹԵԱՄԲԻՆԻ

հի թէ կը քնանայ : Եւ դուն աջ ձեռքիդ երկու մատները ջրին մէջ թաթիսելով՝ անոր քթին վրայէն - արմատէն մինչև ծայրը շոյէ (շիէ), և այս շփումը կրկնէ հինգ-տասոը վայրկենի տեսլութեամբ Ապա , ջուրը մէկ կողմ դի՛ր ու կանգնէ՛ ենթակային առջեւ , ու երկու բութ մատերդ դի՛ր անոր քթին արմատին (կամարին) վրայ , իսկ մատներդ ականջին վրայի կողմերը դի՛ր : Այսպէս ենթակային արեան շրջանը կը մեղմացնես , ինչպէս կ'ըլլայ երբ մէկը հանդիսաւ քնանայ , ուստի քու ենթակադ ալ պիտի քնանայ այնպէս՝ ինչպէս որ ուզես ազգել :

Բայց զգուշացի՛ր որ շփումներդ այնքան ալ խիստ չըլլայ , որ ենթակադ անհանդիսաւ ըլլայ , որ ո՛չ միայն քեզի չի ծառայեր , այլև անոր վնասակար կրնայ ըլլալ :

Ի. ԴԱՍ

ԵՆԹԱԿԱՅԻՆ ՔՆՔՄԾ ՀԱԼԱԼՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ
ՓՈՐՉԵՐ

Երբ քսան-երեսուն վայրկեան կ'աշխատիս քը-նացնելու , ենթական գլոււխը կը ձգէ մէկ կողմին վրայ , բայց որոշ չես գիտեր թէ քնացե՞ր է ան թէ ո՛չ , այն ատեն այս փորձն ըրէ՛ : Ենթակային աջ ձեռքէն բռնելով վերցու՛ր որքան որ կրնաս (կ'ուզես) և թո՛ղ որ իյնայ , եթէ թմրածի պէս թեն իյնայ , գիտցիր որ իրօք քնացեր է : Իսկ եթէ թեն ամուր բռնած է որ չելլէ կամ չիյնայ , այս նշան է թէ՝ լաւ մը քնացած չէ տակաւին :

Քնէածութիւնն ստուգելու երկորդ փորձ մը ալ այս է : Բութ մատովդ ենթակային աչքերու

խաբախը յուշիկ մը վերցնելով նայէ : Թէ որ աչքին սեռոցքը չերեկիր այլ միայն ճերմկուցը , խոր քնացած ըլլալու է , իսկ ոմանց աչքի սեռոցքին կէսը՝ աչքերու կլօփին մէջ դառցած կ'ըլլայ , այս նշան է թեթև (միջին աստիճան) քնէածութեան կամ հասարակ քնոյ պէս :

Քնէածութեան երրորդ փորձը կ'ըլլայ ենթակային ակռայի ցաւ թելադրելով : Երբ ենթական քնէած կը համարիս՝ իրեն ըսէ՛ թէ , «Հիմա դուն պիտի ունենաս ակռայի ցաւ մը , և երբ աչքդ բանաս պիտի զգաս թէ՝ ակռադ կը ցաւի» : Երկուերեք անգամ այս թելադրութիւնդ կրկնէ , ապա աջ ձեռքիդ երկու մատներն դիր ենթակային ձախ երեսին վրայ , և միտելու նման շարժէ՝ ենթական չնեղելու (չվնասելու) չափ : Ապա անոր ըսէ՛ թէ՝ «Աչքդ բա՛ց» : Երբ ան բանայ , դուն նայելու ես անոր աչքերուն մէջ ըսելով թէ՝ «Ակռադ կը ցաւի , ակռադ կը ցաւի» , և պէտք է նոյն ժամանակ մատներդ շարժես : Եթէ ենթական խոր քնացած է՝ իր ձեռքն ակռային վրայ կը տանի , և կը սկսի լուլ կամ աղաղակել : Յայնժամ ըսէ՛ թէ՝ «Հիմա քու ակռադ չի ցաւիր , աչքերդ գոցէ և քնացի՛ր» : Եւ այս միջնոցին դուն աջ ձեռքովդ պէտք է շոյես (փաս ընես) երեսին վրայէն՝ երեք անգամ , ըսելով թէ՝ «Ակռայիդ ցաւն անցած է , այլևս ակռադ չի ցաւիր , դուն պէտք է խորունկ քնանաս» :

Երբ այս երեք փորձով կամ մէկ-երկուքով կը ստուգես թէ՝ ենթական իրօք քնէածեալ է , այլ ևս ան ազգեցութեանդ տակն է , ալ կրնաս ընել ո՛ւե է դեր կատարելու թելադրութիւններդ :

ԻԱ. ԴԱՍ

ԱՌԱՆՑ ԳԵՂԱԿԻ ՔՆԵԱԾՈՒԹԵԱՆ ԿԵՐՊ ՄՀ

Երեք դասով երեք հրահանգներ պիտի տամ՝
որոնք վարպետին կրնան ցուցնել թէ ի՞նչպէս քը-
նչածելու (հիպնօթիզմ ընկելու է) ենթական՝ առանց
գործածելու քնաբեր գունդը։ Այս արհեստի վար-
պետի մը այս գործիքը այնքան անհրաժեշտ է, որ-
քան ածելին անհրաժեշտ է սափրիչին։

Ա. Ենթական աթոռի մը վրայ հանգիստ նըս-
տեցուր կամ քավուչի վրայ պառկեցուր։ Եւ ձախ
ձեռքիդ բութ մատը դի՛ր քու ձախ ձեռքի բութ
մատիդ դէմ, այնպէս որ մատներուդ մէջտեղի մա-
սերը իրարու դիմաց գան։ Եւ ձախ ձեռքի մատ-
ներովդ բոնէ՝ անոր բութ մատին վրայ, ա'յնպէս
որ չնեղես։ Ապա, քու աջ ձեռքովդ անոր մատ-
ները քու բութ մատիդ վրայ դի՛ր և ըսէ՛ որ իր
աշքերը գոցէ և միտքը դառցնէ սա խօսակցու-
թեան վրայ, «Իմ քունո կու գայ—ես շատ յագնած
եմ—ես չեմ կրնար խորհիլ ո՛եէ բանի վրայ, բացց
միայն քնանալու վրայ»։ Թո՛ղ որ այս թելաղ բու-
թեանդ վրայ խորհի ան (իր մտքին մէջ կրկնէ՛)
և դուն մեղմով աջ ձեռքիդ երեք մատները դի՛ր
ենթակային զլխուն վրայ՝ քիշ մը դէպ յառաջ, իսկ
աջ ձեռքիդ բութ մատը դի՛ր քթին արմատին
վրայ, որ է աշքերուն միջն։ Այս անզը բութ
մատովդ վար սեղմէ՛ առանց նեղելու ենթակադ։

Ապա յուշիկ-յուշիկ և գողարիկ թօնով մը տուր
թելաղ բութիւնդ (թելաղրիշ խօսքերդ) ըսէ՛ թէ,
«Քու մրափելդ (բարեկուկդ) կու գայ, ամէնը բան



(Պատկեր 15)

ԱՌԱՆՑ ԳԵՂԱԿԻ ՔՆԵԱԾՈՒԹԵԱՆ ԿԵՐՊ ՄՀ

մթնցեր է քեզի համար, դուն շատ յոգնած ես և քունըդ կուգայ, դուն մէկուն ձայնը չես լսեր իմ ձայնէս զատ, երբ ես մէկ-երկու... մինչեւ տասը համրեմ, դուն խորունկ քնացած պիտի ըլլաս» : «Օ՞ն, մէկ-երկու-երեք... տասը» : Այս համրանքը լմնալէն յետոյ ալ շարունակէ խօսքերդ, — «Բու գլուխդ ծանրացեր է, դուն դժուարաւ չունշըդ կ'առնես, շատ ծանրկեկ շունչ կ'առնես... որովհետեւ իմ ձայնէս զատ ուրիշ մէկուն ձայնը չես լսեր, ուստի եթէ մէկը քեզի բան մը հարցընէ, դուն չի պիտի պատասխանես, քանզի մէկուն ձայնը չես լսեր իմինէս զատ ...» : Այս խօսքել դ (փափսութք) շարունակելու ես մինչեւ որ ենթական խոր քնոյ մէջ իյնայ : Եւ եթէ մէկ անգամէն չի կրնաս քնացնել, երկրորդ անգամ ալ փորձէ : Ամէն մէկ անգամի միջև գոնէ կէս ժամու շափ միջոց թո՛ղ անցնի, լաւ է յաջորդ օրն ալ կրկնել այս փորձը :

ԻԲ. ԴԱՍ

ԱԹԱՆՑ ԳՆԴԱԿԻ ՔՆԵԱԾՈՒԹԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՐՊ

Առանց գնդակի քնէածութեան Բ. կերպ : Ենթակադ նստեցո՛ւր աթոռի մը վրայ, անանկ որ իր ուսերը նստարանէն վար մնայ, և թո՛ղ ոտքերն ալ գետին դնէ, ձեռքերը ծունկերուն վրայ և բոլոր մկանունքը թոյլ թողուած : Պատուիրէ որ աշքերը գոցելով քնանալու վրայ մտածէ : Եւ դուն աջ կողմը կանգնելով աջ ձեռքի բութ մատդ գի՛ր ենթակայի աջ աշքի կողմը՝ ականջին քով, և աջ ձեռ-



(Պատկեր 16)

ԱԹԱՆՑ ԳՆԴԱԿԻ ՔՆԵԱԾՈՒԹԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՐՊ

քի (առջի) երեք մատներդ զի՞ր ձախս աշքի կողմը՝
ականջին քով : Բայց ենթակադ նեղելու շափ ամուր
մի՛ բռներ, (մի՛ ձնչեր) : Իսկ ձախս ձեռքովդ ուլ՝
ենթակայի վիզին ետևի կողմը բռնէ : Այսպէս ընելովդ
արեան շարժումը կը հանդարտեցնես (կը յամրացնես) : Հիմա, վիզն ա՛ռ ձեռքիդ մէջ որչափ որ
կրնաս, ապա ենթակայիդ ըսէ՛ որ իր ամբողջ մարմինը թոյլ ձգէ, մանաւանդ ճիտը (վիզը) : Յետոյ
գլուխը աջի վրայ դարձո՛ւր՝ ո՛րքան որ կարելի է
շատ ծոելով, բայց շարժումն ըլլալու է մեղմով և
կամացուկ : Այս շարժումը քանի մը անդամ ընելով թելագրութիւնդ տու՛ր, ինչպէս արդէն ըսինք
քնէածութեան համար :

Ենթակայիդ գլուխը տասը՝ տասնըհինդ վայր-
կեան դարձնելէդ յետոյ, շարժումը հետզէետէ
մեղմացու՛ր մինչեւ որ բոլորովին դադրեցնես: Ապա,
ձախս ձեռքդ արդէն դրած տեղդ թո՛ղ մնայ, իսկ
աջ ձեռքդ դի՛ր ենթակայի սրտին վրայ, և արտա-
շնչած (շունչը գուրս տուած) տտենը ձեռքովդ
սիրտը վար սեղմէ, իսկ ներշնչած (շունչ տուած)
տտենը վերցո՛ւր (թուլցուր) ձեռքիդ ձնչումը :
Այս շարժումը շարունակելով հետը խօսէ՛, ըսէ՛
թէ՛ «Դուն շունչդ խորունկ կ'առնես - դուն շուն-
չըդ շատ ծանր կ'առնես - շատ . . .» : Այս խօսքերդ
շարունակէ և կրկնէ՛ երեք-չորս վայրկեան, ապա
զինքը (ենթակայիդ միտքը) պատրաստէ ընելիք
թելագրութեանդ : Եթէ ենթական գլուխը դար-
ձընէ, ըսէ՛ որ իր վիզը (ձիտը) թոյլ ձգէ և մտա-
ծէ քնանալու վրայ, մինչ դուն անոր գլուխը կը
շարժես, ինչպէս հրահանդեցինք նախընթաց դա-
երու մէջ :

ԻԳ. ԴԱՍ

ԱԹԱՆՅՑ ԳՆԴԱԿԻ ՔՆԷՄՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԿԵՐՊ

Ենթական նստեցո՛ւր հանգիստ աթոռի վրայ,
ուն ալանոր զէմ նստելով՝ պատուիրէ՛ որ ուղ-
ղակի (ձշգիւ) աշքերուդ մէջ (բիբերուդ) նայի: Ապա,
ձախս ձեռքովդ անոր աջ ձեռքը բռնէ, ու անոր
քթին արժատին նայէ՛, և աջ ձեռքիդ մատները
(ափըդ) բացած անոր երեսին դիմացէն դէպի քեզ
քաշէ ձեռքդ և մատներդ խիչ : Դարձեալ անոր
երեսին ձեռքերդ մօտեցնելով մատերդ բանալն ու հե-
ռացնելով գոցելով շարունակէ՛ յաճախ, մինչեւ որ
անոր աշքերն ալ խիռուին :

Յայնժամ, զուն նստած կամ կանգնած՝ երկու
ձեռքերդ բանալով անցո՛ւր (շոյէ) ձակատէն սկրո-
եալ մինչեւ ծունկերը, բայց ձեռքերդ ենթակային
շի գաշելու շափ հեռի բռնած՝ երկու մատի շափ:
Երբ ծունկերուն կը մօտենաս՝ միայն հոն մատնե-
րուդ ծայրերը կամացուկ մը դպցո՛ւր և մատնե-
րըդ գոցէ՛ երբ վեր՝ դէպի հակատը կը տանիս,
հոն նորէն մատներդ (ափերդ) բաց և նորէն շոյէ :
Այս շոյելով կրկնելով շարունակէ՛ հինդ վայրկեա-
նի շափ:

* Եթէ ենթական ներգործուած է՝ այս միջոցին
կ'ինաց (կ'բլլայ) խոր քնոյ մէջ: Իսկ եթէ առաջին
անդամ շի յաջողիս քնէածել, երկրորդ և երրորդ
անդամ կրկնէ՛ այս գործողութիւնը : Այս կերպը
յաջողցնելու համար՝ պէտք կ'բլլայ ոմանց թե-
լագրութիւններ ընել-խօսքեր խօսիլ, բայց ոմանց

Խոսիլ պէտք չէ : Այսպիսի հանգամանքներն կը վերապահուին վարպետին ձարտարութեանն ու փորձառութեանը :

ԻԴ ԴԱՍ

ԵՆԹԱԿԱՆ ՄԻՍԱՄԻՐԱՅՆԵԼՈՒ ԿԵՐՊԸ

Ենթական պառկեցու'ր լառւնճի կամ մահիճի մը վրայ , մարմինը թո'ղ թուլցնէ և հանգիստ պառկի , թևերը երկու կողմերն երկնցո'ւր և պատուիրէ' որ աշքերը փակէ և քնանալու վրայ մտածէ : Եւ դուն անթարթ աշօք նայէ' ենթակային քթի արմատը , ու երկու ձեռքերովդ չփէ' երկու ձեռքիդ առջեի երեքական մատներովդ և ճակախն մէջ տեղէն սկսեալ իջիր մինչեւ ծունկերը : Հիփնօթիզմի (քնէածութեան) համար՝ շփումը կ'ընէինք թեւերուն վրայէն , իսկ միամիբացման համար պէտք է մարմնոյն վրայէն ընել : Այսինքն աջ ձեռքդ ենթակային ձախ կողմին վրայէն դէպի վար շփելու ես , իսկ ձախ ձեռքդ անոր աջ կողմին վրայէն : Եւ երբ մատներդ /անոր ծունկերուն կը համնին՝ պէտք է ձեռքերդ գոյցելով՝ ետ տանիս տռանց բանալու՝ մինչեւ որ նորէն սկսիս ճակախն վրայէն ընելիք շփումդ : Այս է մագնիսական շփումն (մագնիթիդ փառէս) , որ ընելու (կրկնելու) ես տասը տասնըշինդ վայրկեան : Եւ մինչ շփումը կ'ընես՝ պէտք է ենթակայիդ միտքը կեղրոնացնես ընելիք թելագրութեանդ (խօսքերուդ) վրայ , ըսելով թէ , «Դուն խորունկ պիտի քնանաս , իմ ազդեցութեանըս տակ պիտի իյնաս . . . մարմնոյդ ամէն մկա-



(Պատկեր 17)

ԱԶԳԵՐՈՒ ՄԷՋ ՆԱՅԵԼՈՎ ՔՆԷԱԾԵԼ

նունքները թուլցեր են» : Բայց միտմիտացման մէջ այսպիսի խօսքերը ձայնով տալու չես, այլ մեղմ փափառքով մը, մինչև որ ենթական խոր քննոյ մէջ ընկլմի :

Տասը-տասնըհինդ վայրկեան շփում ընելէ հոք, միւնոյն շփումները և առջի ըստածներդ կրկնէ՛ ոռանց ենթակային դպչելու, միայն երկու մտանաշափ բարձր՝ ենթակայի երեսին և մարմնոյն վրայէն : Այս կերպն ուրիշ կերպերէ աւելի ազգեցիկ է : Կան մարդիկ՝ որ աւելի շուտ կը քնանան եթէ շփումները առանց իրենց դպչելու ընես : Եւ շատ անգամ ձայնով խօսիլը արգելք կ'ըլլոյ՝ մտնաւանդ ջղային մարդոց : Ուստի, այսպիսիներու չի դպչիլն ու չի խօսիլն լաւագոյն կերպն է :

ԻԵ. ԴԱՍ

ՔՆԵԱԾՈՒԹԵԱՆ ԶԱՆԱԶԱՆ ԿԵՐՊԵՐ

Ենթական հանգիստ նստեցո՛ւր, փողկապը քակած և օձիքն հանած, և գուն ծունկ շոքէ՛ ձախո ոռքիդ ծնկան վրայ, այնպէս որ չոքած ծունկդ բւլայ ուղղակի անոր դիմացը : Ապա, աջ ձեռքովդ բոնէ՛ ենթակային ձախ ձեռքի երրորդ (միջին) մտարը, և ձախ ձեռքովդ ալ բոնէ՛ անոր աջ ձեռքերու երրորդ մատը՝ եղունգին ձիշդ արմատէն, և հօն ճնշէ՛ մեղմով առանց ցաւ մը զգացնելու :

Ապա, պատուիրէ՛ որ ուղղակի նայի քու աշքերուդ մէջ (բիբերուդ), իսկ գուն անոր քթին արմատին (կամարիկին) նայէ՛, և ըսէ՛ թէ՝ «Հիմա աչքերուդ կուտերը պիտի ծանրանան կամ (թու-



(Պատկեր 18)

ԵՆԹԱԿԱՅԻ ՄԱՏՆԵՐՈՒ ԾԱՅՐԵՐԸ ԲԹՆԵԼ

լանան), և աչքերդ արցունքով պիտի լեցուին, առնանկ որ պիտի չի կարենաս լաց պահել աչքերդ, այլ քիչ մը յետոյ զանոնք պիտի փակես և քընանաս»:

Երբ ենթական աչքերը կը գոցէ, յայնժամ քընաբեր գնդակդ աջ ձեռքդ առնելով՝ սկսէ՛ անոր ձակատին վրայէն տանիլ մինչև քթին ծայրը, այս գործողութիւնը կրկնելով շարունակէ՛, մինչև որ քնանայ ան: Իսկ ձախ ձեռքդ մի՛ շարժեր և այլ թողուր միենոյն վիճակի մէջ, և թելադրութիւններդ ըրէ՛ ենթակայիդ, ինչպէս հրահանգեցինք նախընթաց գասերով:

Արդէն, ըսի թէ՛ կան զանազան կերպեր քնէածութեան, որոյ համար առաջ կը բերեմ Dr. James R. Cochehén խօսքերը, որ այս երկրի մէջ հիփիոթիզմի ծանօթ փորձարկու և գիտնականի մը առեսութիւններն են: Ան կ'ըսէ թէ՛, «Ո՛ւէ փայլուն բանով մը կրնաք մէկը քնէածել զորօրինակ, ենթական թո՛ղ ժամացոյցի մը նայի, կամ արծաթդրամի մը, կամ գրիչի մը ծայրը, մատանիի մը դիմակա մը, մէջ»: Մէկը քնէածելու ազդեցիկ կերպ մըն ալ է՛ միաքը կեդրոնացնել տալ քնանալու մտածման վրայ. Երբ մեղմ դաշնակ մը նուագելու ունկնդրէ, քնանալ ուղղով շուտով պիտի քնանայ, և եթէ առողջ մարդ է՛ խորունկ և անուշ քնով: Այսպէս քնացողները լաւ ենթակայ կ'ըլլան՝ վարպետին թելադրութեամբը՝ դերեր կատարելու: Ուրիշ կերպ մ'ալ է՛ բաւական պատրաստեալ ենթակային տալ գտւաթ մը չուր, որ խմէ և ապա հաւատացնել թէ՛ ինք մագնիսացեալ է:

Ուրիշ կերպերու համար կ'ըսէ Dr. Flint, որ հիփիոթիզմի համար ամենաշատ ներկայացում աը-

ւող մը եղած է, «Ես կ'սկսիմ բարեկամօրէն բացատրութիւններ տալ հիփիոթիզմի վրայ, թէ ի՞նչ պէս գտնուած է և ի՞նչ բաներու կրնայ ծառայել: Այսպէս, մարդոց սրտերը շահելով կը հրաւիրեմ որ հաւատացողներէն ոմանք գան բեմի առջև, ուր կը սկսիմ փորձեր ցուցնել, ազգուողները բեմին վրայ կը պահեմ, իսկ շազդուողները վար կ'իջեցնեմ, յետոյ այս գիւրազգածներուն գերեր կատարել կուտամ.... Եւ ամէն մարդ նոյն կերպով շեմ քնէածեր, կ'ըսէ ան, ինչու որ անոնց մաքերը նոյն վիճակի մէջ շեն ըլլար, ուստի նոյն կերպով շեն ազգուիր: Այսպիսի զանազանութեանց համար պէտք է որ վարպետն ունենայ իր անձնական դատակութիւնը, թէ որո՞ւ ի՞նչ կերպ յարմարագոյն է»:

Ուրիշ կերպեր գրելու պէտք չի կայ, բաւ է ըսել թէ՛ ընդհանրապէս երեք մարդուն մէկը կրնայ առջի փորձին քնէածել ենթակայ մը, միւնները շորս-հինգ անգամ փորձառութեամբ կրնան յաջողիլ: Ենթականներէն ոմանք վայրկենի մը մէջ կ'ազդուին, և այն ալ առաջին փորձի մէջ: Ասանկները քնէածելն շատ գիւրին է, մինչև իսկ վարպետի մը մէկ նայուածքը բաւական կը ներգործէ:

ԻՉ. ԴԱՍ

ԵՆԹԱԿԱՅՑԻՆ ՄԿԱՆՈՒՔԸ ՓԱՏՑՆԵԼ


Երգու հատ տոկուն աթոռներ գրէ՛ք գէմառ դէմ և մարդու մը հասակին շափ իրարմէ հեռու, գիւռուն կողմը կակուղ բարձիկ մը կը դնես, որ ենթակային վիզը չի նեղուի (չվնասուի): Բնարէ՛ մէ-

կը՝ որ գիտես թէ կրնաս լաւ մը ազդեցութեանդ տակն առնել, անոր ըսէ՛ որ կանգնի սաքերը քովքովի բերած, և թեերը կախած ու իր հանդերձէն յարմար տեղերէ բռնած։ Պատուիրէ՛ որ բոլոր մկանունքները փայտի պէս ժրցնէ (խստացընէ, ձգէ)։

Սրդ, կանգնէ՛ ենթակային առջել և այն քը-նացո՛ւր՝ արդէն տրուած հրահանգներէն մէկուն չամեմատ, բայց գլուխը դարձնելով քնացնելն լու- սագոյն կերպն է, ինչպէս բացարուած է իԲ. դա- սի մէջ։ Երբ կը խորհիս թէ ենթական բաւական քնացերէ, յայնժամ երկու ձեռքերդ բա՛ց ենթա- կայի երեսի դիմացը և մինչև ոտքերը շոյէ (փաս ըրէ)։ Այս կրկնէ՛ երեք անգամ և այս խօսքերն ըսէ՛, «Յու մարմինդ ժրած է, գուն ալ մարմինդ աւելի փայտի պէս ըրէ՛, ժրացո՛ւր, ժրացո՛ւր, ժը- րացուր։ Պէտք է դուն երկաթի պէս ժրիս . . .»։

Այսպէս երեք անգամ երեսին դիմացէն փաս ընելէդ ետք, անցի՛ր ենթակայի կոնակին կողմը, և երեք անգամ փաս ըրէ՛ երեսին մինչև ոտքերը մեղմով։ Յետոյ՝ ենթական զլիսուն կողմէն բըռ- նէ՛, ուրիշ մըն ալ ոտքերէն, և զգուշութեամբ մը փայտի պէս երկու (նստարաններու) աթոռներուն վրայ դրէ՛ք։ Անանկ որ ուսերը աթոռին վրայ գայ վիզը չվասուելու համար և գլուխն ալ բարձիկի վրայ գայ, իսկ միւս կողմէն աթոռին վրայ կը դը նէք կրունկները, խնամ տանելով որ աթոռներն իրարմէ չի հեռանան, որ վատանգաւոր կրնայ ըլլալ։

Այսպէս, ենթական նստարաններու (աթոռնե- րու) վրայ դնելէդ (պառկեցնելէդ) յետոյ, անոր աջ կողմը կանգնած՝ աջ ձեռքովդ անոր ուսերէն սկսեալ մինչև ոտքերը կը շոյէս (փաս կ'ընես) երեք



(Պատկեր 19)

ՓՄՏՑԱՐ ԵՆԹԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԱԹՈՌՆԵՐՈՒ ՎՐԱՅ

անգամ, և ազդու ձայնով — առջի խօսածէդ աւելի ազդու կերպով կ'ըսես, «Հիմա դուն երկաթի նըման ժրած ես, քու սիրտդ իր սովորական եղանակով կր գործէ, ո' և է բան կարող չէ քեզ ժրելու : Դուն քարացած ես» : Այս խօսքերդ տևելու են առանեհինդ վայրկեան կամ աւելի, մինչև երեսուն վայրկեան կրնաս ենթակայիդ մարմինը փատցածի պէս թողուլ:

Սրդ, փորձէ՝ տե՛ս թէ՝ ո'րքան ժրած է ան: Յետոյ ձեռքդ անոր վրայ դնելով վար սեղմէ, եթէ ծոփ կամ երեսները կարմրի, այս նշան է թէ պէտք եղածին շափ ժրած չէ, ուստի երկրորդ անգամով աւելի ժրացնելու ես: Բայց, եթէ աեսնես որ ենթական ամուր կեցեր է և դէմքը իր հասարակ դոյնէն շփոխուիր, դուն կրնաս ենթակայի մարմին վրայ կանգնիլ, և զգուշութեամբ՝ մինչև չորս մարդ ապահովապէս կրնան կանգնիլ:

ԻԵ. ԴԱՍ

ՓԱՏՑԱՄ ԵՆԹԱԿԱՆ ԻՐ ԲՆԱԿԱՆ

ՎԻՃԱԿԻՆ ԴԱՐՁՆԵԼ

Երբ ենթակային վրայ կանգնելէդ վար կ'իշնես, ենթական բանելով ոտքի կանգնեցնելու էք, և մէկը դիմացը կանգնելու է՝ որ գետին չիյնայ ան: Եւ դուն անոր ետին կանգնելով երկու ձեռքերդ բա՛ց և ոտքերէն մինչև գլուխը (վարէն վեր) փաս կ'ընես երեք անգամ: Ապա, առջեի կողմն ալ անցնելով նոյնպէս փաս կ'ընես երեք անգամ: Եւ այս խօսքերը կը խօսիս, «Հիմա մարմնոյդ մը-

կանունքները թուլցեր են, դուն կարող ես հիմա պացանելու ... Դուն հիմա պիտի կարենաս լաւ քաւլել»: Յայնժամ բռնէ՛ ենթակային աջ ձեռքէն՝ և առջեն դէպի քեզ քաշէ մէկ-երկու ... քայլ և ըսէ՛, «Հիմա պիտի արթնցնեմ քեզ, դուն լաւ պիտի ըգդասս, և ո'ն է նեղութիւն պիտի չունենաս»:

Յիշէ՛ ամէն անգամ թէ՝ ազդեցիկ փաս ընելու ես վերէն վար, իսկ այն ազդեցիկ փասը՝ վարէն վեր ոտքերէն մինչև գլուխը: Այս փասը կը բնաս ընել նաև քնարեր գունդով: Ես աւելի գունդը կը գործածեմ քան ձեռքերս, և այսպէս ընել կը յանձնարարեմ ուսանողներուս:


ԻԵ. ԴԱՍ

ԵՆԹԱԿԱՅԻՆ ԹԵՒԻՆ ԱՍԵՂ ՄԽԵԼ

ԱՐԱՆՅ ԶԳԱՅՆԵԼՈՒ

Ենթակադ քնացո՛ւր ո'ն է կերպով որ արդէն հրահանգեցինք, քնէածութենէ ետք անոր թելը բա՛ց, ձախ ձեռքովդ անոր... ձեռքը բռնէ՛, աջ ձեռքովդ ալ անոր ուսէն մինչև ձեռքը հինգ անգամ շոյէ, ու մեղմ և որոշ ձայնով մը ըսէ՛, «Հիմա քու թեգ թմրած է, թեիդ արիւնը դադրած է, քու արիւնդ չի գործեր այս թեգդ մէջ»: Այս գլխարկի գնդասեղը քու թեգ պիտի մխեմ, բայց դուն պիտի չզգասս»:

Հիմա, ձախ ձեռքովդ ենթակային բազուկին (դաստակին) և արմունկին մէջ տեղը բռնէ՛, մորթը մեղմ կերպով վեր քաշէ՛ անանկ որ երակները չի ֆւասուին: Աչ ձեռքովդ ալ գլխարկի գնդասե-



(Պատմեր 20)

ԵՆԹԱԿՈՅԻՆ ԹԵՒԻՆ ԱՍԵԴ ԽՈԹԱՄ

զը բռնէ՛ և ենթակային թեւը մխէ՛ մեղմով։ Այս
միջոցին պէտք է որ քու աշքիդ մէջ նայիլ առա են-
թակային, և գուն անոր քթին արմատին նայելու
ես, և գրական շեշտով մը ըսելու ես, «Հիմա դուն
ցաւ մը չես զգար, անանկ չէ»։ Եթէ ենթական
ըսէ թէ՛ չի ցաւիր, այն ատեն ապահովապէս առե
զը կրնաս մխել։ Իսկ եթէ՝ «Կը ցաւի» ըսէ, յայն-
ժամ աչքերը փակելով դարձեալ խօսէ՛, մինչև որ
խորունկ քնոյ մէջ ձգես։ Ապա ասեզը անոր մը-
խելով ցոյց տուր ներկաներուն, որ տեսնեն թէ՛
իրօք ասեզը ենթակային թեւը մխեր ես։ Եւ եթէ
ներկաներուն մէջ բժիշկ կայ՝ հրաւիրէ՛ ան որ ին-
քը դայ և քաշէ ասեզը ենթակային թեւէն, իսկ
եթէ բժիշկի պէս մէկը չի կայ՝ ներկաներէն լուրջ
մէկը կը հրաւիրես որ ասեզը քաշէ՛ կամ դուն կը
քաշես։

Բայց քաշելէդ առաջ՝ կը նայիս ենթակայի քը-
թի արմատին և գրական շեշտով մը կ'ըսես թէ՛,
«Հիմա երբ ասեզը քաշեմ թեւէդ՝ երբէք արիւն
պիտի չելլէ՛, դուն ալ շատ լաւ պիտի զգաս՝ երբ
արթննաս։ Եւ երբ ասեզը կը քաշես, երեք ան-
դամ աջ ձեռքովդ փաս ըրէ՛ (ասեղի տեղէն) հինգ
մատնաշափ վերէն սկսեալ մինչեւ ձեռքը, և մեղ-
միկ մը փշելով ձեռքերդ իրարու զարկ, սուր ձայն
հանելով ըսէ՛, «Արթնցի՛ր, ալ արթնցի՛ր»։

Իթ. ԴԱՍ

ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՆՉՆԱԿՃՆ ՄԱՐՆԻՍՈՒԹԻՒՆԸ

ինչպէս յիշած ենք վերջի հրահանգներուն (դա-
սերու) մէջ, թէ այս արուենափին վարպետութեան

գաղտնիքը մարդը քնացնելուն մէջ չէ, որը բազ-
դատարար դիւրին է, այլ վարպետութեան գաղտնիքը թելագրիշ խօսքերուն և ասոնք ազգու կերպով ըսելուն մէջ է : Գիտենք թէ ամէն ենթա-
կայի ընդունակութիւնը նոյնը շրլլար, այլ նրան
զանազանութիւններ կ'ունենան : Աւստի, պէտք է վարպետն ասոնք լաւ ուսումնասիրէ, որպէսպի են-
թակայի ընդունակութեան համաձայն թօնով ու
եղանակով խօսի, որպէսպի ենթական իր ազգե-
ցութեան տակն առնէ : Այսովէս պիտի կարենաք
ձեր ուղած դերն անոր կատարել տալ :

Ամենօրեաց կեանքի մէջ ալ կը տեսնենք, որ
մէկ մը առեւտրական գործ մը կ'սկսի և չի կըր-
նար յաջողիլ ու կը կորսնցնէ, իսկ ուրիշ մը միե-
նոյն գործը կ'ընէ, թերեւս նոյն տեղը՝ նոյն պարա-
գաներու մէջ, և կը յաջողի : Այսպիսի յաջող մար-
դուն՝ սմանք «բաղդաւոր է» կ'ըսեն, իսկ սմանք
ալ կ'ըսեն թէ՝ դրամագլուխը շատ ըլլալուն հա-
մար կըցաւ դիմանալ : Բայց, անտեսագիտութիւնը
ուրիշ պատճառներ կը տեսնէ այս մարդուն յաջո-
ղութեան մէջ, որը մենք ալ դիտենք : Այս է մար-
դոց տարբեր ձիրքերը, անյաջող մարդը չի կընար
յաճախորդներու սկրտը գրաւել, իսկ յաջող մար-
դը կընայ գրաւել իր համոզիչ խօսքերովն ու քա-
ղաքավարութեամբր : Այս երկրորդ մարդը գիտէ
թէ առեւտուրի մէջ յաջողելուն գաղտնիքը պէտք
եղածը գրամագլուխ ունենալը չէ միայն, այլ զայն
շահեցնելն ալ յաճախորդներու սիրաը գրաւել
պէտք է :

Այս կ'ըլլայ անձի մագնիսութեամբ, որ
է՝ մարդոց սիրաը գրաւելու կարողութիւնը կամ
ձիրքը : Այս կարեւոր է ամէն գործի յաջողութեան

մէջ : Նոյնպէս ալ, և ալ առելին, անհրաժեշտ է
մտայառութեան արուեստին մէջ : Այս արհեստ
(սէնաաթ) չէ, այլ արուեստ (մարփփէթ) է, որուն
մէջ յաջող վարպետ ըլլալու համար՝ պէտք եղած
ները գիտնալը բաւական չէ՝ միայն, այլ պէտք է
վարպետօրէն գրաւել ուրիշներու միաքն ու սիր-
ար, մանաւանդ ենթակային վստահութիւնն ու
համակրութիւնը :

Ասոնք ալ կրնան իրենց արգիւնքը ունենալ՝
անձնական ձիրքերը և մտայառական կարողութիւ-
նը գործածելու ինամոս վարժութեամբ : Զանա-
ցէ՛ք ամենուն հետ ըլլալ վստահելի և համակրե-
լի, ուշագրաւ և սրտագրաւ, թէ՛ խօսքով և թէ՛
վարմունքով, մանաւանդ անոնց հետ որ գործ պի-
տի ունենաք : Խիստ և տաժանաբարոյ մարդը այս
արուեստին մէջ չկրնար յաջողիլ, մինչև որ չըլլայ
բարեհամրոյ և աղնուաբարոյ : (Տե՛ս Դաս Զ. Ե. Ժ. Դ.)

Այս արուեստի բարոյական մէկ արգիւնքն է՝
վարպետի անձին զարգացումն ու աղնուացումը,
սրուն վրայ, սակայն, այսպիսի գործնական հրա-
հանգներու գրքոյիկի մը մէջ, ասկից աւելին ըսե-
լու տեղի չկայ : Այս արուեստի ցարդ արուած հը-
րահանգները առողջական օգուաներու պիտի ծա-
ռայեցնենք գրքոյիկի յաջորդ մասին մէջ (Գ Մաս)

ԱՐՈՒԵՍՏ ՄՏԱՅԱՌՈՒԹԵԱՆ

ՄՍ.ՄՆ ԵՐԲՈՐԴ

ԱՌԱՋԱԿԱՆ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Լ ԴԱ

ԶՕՐԱՅՆԵԼ ԱՆՁՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԻ ԻՐ ԵՒ
ՈՒՐԻՇՆԵՐՈՒԻ ՎՐԱՅ

ինչպէս ըսկինք նախորդ գասկին մէջ, ամէն մարդունի անձնական կարողութիւններ, որոնք օրէնք-ներու համաձայն գործածուելով կրնան աւելի զարգանալ և զօրանալ, ուստի, մտայառութեան վարպետ ըլլալ ուղող մը, նախապէս այս արուեստին պէտք եղած ձիրքերը զարդացնել ջանալու է զանազան կանոններով և կերպերով։ Ասոնցնէ ոմանք պիտի յիշենք այս և ասոր յաջորդող քանի մը դասերու մէջ։ Մէկ մը ինքինքը լաւ կառավարելու և իր ունեցած կարողութիւններն ու ձիրքերը ուրիշներու վրայ օգտակար կերպով գործածելու համար, առաջին էական բանն է զօրացնել անձնիշխանութիւնը։ Ասոր կրնան ծառայել հետեւեալ թելադրութիւնները, թէ՝ իմ անձնական կարողութիւններս աւելի պիտի զօրացնեմ (կամ պիտի զօրանան), պէտք է ազդեցութեանս ատկին առնել ամէն մարդ (կամ ամէն մարդու վրայ պիտի աղդեմ)։ Ասկէ զատ՝ ես պիտի կրնամ իմ միտքս լաւ

— 71 —

կեդրոնացնել ի՞նչ բանի վրայ որ ուղեմ, ես ամէն օր պիտի զարգանամ, ամէն մարդ զիս պիտի սիրէ, իմ յիշողութիւնս զօրացած է, իմ ամէն կարդացածներս պիտի յիշեմ, արուեստիս ամէն գործերը դի բայ պիտի կատարեմ։

Այսպիսի խօսքերը և խորհուրդները յաճախ կրկնեցէ՛ք ձեր մտքին մէջ, գոնէ օրը երկու անդամ՝ առատուն և իրիկուն։ Երբ առատուն կ'արթըննաս՝ այս խօսքերը կրկնէ՛ և անոնց վրայ խորհիր, իրիկունն ալ անկողին մտնելէ՛դ ետք և քնանալէ՛ առաջ այս խօսքերը կրկնէ՛ և անոնց վրայ մտածէ՛ ու զանոնք գործադրել ջանա՛յ ամէն պատեհութեամբ։

Զորօրինակ, երբ ծանօթի մը կը պատահէին, մանաւանդ երբ մէկը առւնդ կամ գրասենեակիդ կուգայ, ժագառուն գէմքով բարե է՛, ձեռքը ձեռքիդ մէջ բռնած մեղմով մը սեղմէ՛, ինչպէս սիրքիդ կը բարակիէ՛ ։ Եթէ կրնամ՝ զինքը քաղաքավարդ կը բարակիէ՛, կամ դուն անոր աթեամբ մը գէպի քեզ քաշէ՛, կամ դուն անոր աւելի մօտեցի՛ր, և նայէ՛ շեշտակի անոր քթի արմատին ու ջանայ որ խօսակցութիւնդ ազդու ընես։

Եթէ առնդ՝ մանաւանդ գրասենեակիդ մէջ էք, հրամցնելով նստեցուր զայն լցոնին գէմ, և դուն այնպիսի տեղ մը նստէ՛ որ կարենաս անոր գէմքին լաւ նայիլ, խօսակցութեանդ միջոցին աղքամքին լաւ նայէ՛ (յառէ՛), երբ ուրիշ կողմ նայի ան, դուն ալ ուրիշ կողմ նայէ՛ որ աշքերդ յառելէն չի յոգնին։ Եւ երբ ան քեզի նայի, դուն ալ անոր գէմքին նայէ՛, աչքերդ յառելով քթի արմատին վրայ, և յարմար առաջարկներ ըրէ՛, վստահելով թէ ատկին ինը պիտի յաջողին։

թերես գիմացինդ (Ենթակադ) չնկատեր թէ՝
ուռն ուր կը նայիս, կամ ի՞նչ նպատակով կը յա-
սիս, ան ի՞նչ ալ որ խորհի, գուն անոր քթի ար-
մատին նայէ՝ ո՞րքան երկար որ կրնաս։ Բայց ուեէ
պատճառով երբ յառումդ կ'ընդհատես, զգուշա-
ցի՛ր որ աշքերդ վար չդարձնես և առջեղ չի նա-
յիս, այլ կողմիդ վրայ նայիս։

Երբ մէկուն հետ կը խօսակցիք՝ շարունակ դուք
մի՛ խօսիք, ձեր խօսակցին ալ առիթ և ժամանակ
տուէք որ ինքն ալ խօսի, իր խորհուրդները յայտ-
նէ և ձեզի հարցումներ ընէ։ Այսպէս դուք ժա-
մանակ կ'ունենաք խորհելու . . . և յարմար կեր-
պով պատասխանելու։

ԱԱ. ԴԱՍ

ԱՐԻՒՆԻ ՄԱՅՐԵԼ ԼԱԽ ՇՆՉԱՌՈՒԹԵԱՐԲ

Առառուն երբ անկողնէդ կ'ելես՝ կանգնէ՛ բաց
պատուհանի մը գիմաց կամ գուրսը բաց օդի մէջ,
ուր կրնաս մաքուր օդ չնչել։ Զեռքերդ գէպի
ետևի կողմիդ բռնած և կուրծքդ գուրս ցցած՝ գո-
ցէ՛ բերանդ և քթովդ կրցածիդ չափ օդ ներս քա-
շէ՛ որ թռքերդ աղէկ մը լեցուին, կէս վայրկեանի
չափ օդը ներսդ պահէ, և յետոյ մեղմով մը բեր-
նէդ գուրս տու՛ր, ձեռքերդ զնելով կողիդ տա-
կը (փորուդ վրայ), որ ներս սեղմելով թռքերուդ
մէջէն օդը կարելի եղածին չափ շատ դուրս տաս
(պարպես)։ Այս ըրէ՛ նախաճաշէդ առաջ և հինգ-
վեց անգամ, և կէս գաւաթի չափ ալ ջուր խմէ։
Մարդս միջին հաշւով պէտք է օրական երկու

քօթի չափ ջուր խմէ, եթէ կ'ուզէ մաքուր ար-
իւն ունենալ։ Մսեղէն կերակուր քիչ ուտելու է, օրական մէկ անգամ միս ուտելը բաւ է, սովորա-
կանէն աւելի միս ուտովներուն ուղեղը կը թանձ
րանայ, մտադրութեան կարողութիւնը կը տկա-
րանայ։ Ուստի, պէտք է քիչ մսեղէն և չատ բու-
սեղին ուտել, մանաւանդ՝ այս արուեստին վար-
պետն ըլլալ ուգողներուն։

Պատմութիւններէ կ'իմացուի թէ՝ գարեր ա-
ռաջ Արևելքի մէջ այս արուեստին վարպետները
կան եղեր, որոնք ընաւ մսեղէն չէին ուտեր։ Բայց
հազիւ գար մը կ'ընէ որմայառութեան արուես-
տը Արևմուտք մտեր է, ուր վարպետներն սքան-
չելի գործեր կ'ընեն։ Ասոնք կ'ըսեն թէ՝ օրական
մէկ անգամէն աւելի մսեղէն կերակուր ուտելու
չէ, և արիւնը մաքուր պահելու է՝ մաքուր օդ ծը-
ծելով միշտ։

Լաւ (լիաթոք) շնչառութեան ուրիշ կերպ մըն
ալ յիշենք։ Լիաթոք շնչառութեան ատեն՝ բոլոր
հագուստներգ՝ մանաւանդ երանիդ շաւրջը եղած-
ները լայնկեկ (թուլուշիկ) ըլլալու են։ Կանգնէ՛
մաքուր և բաց օդի մէջ, բերանդ փակէ՛ և ձեռ-
քովդ ալ մէկ ուռնդդ (քթիդ մէկ կողմի ծակը)
գոյց՝ միւս ունգովդ օդը ներս քաշելով՝ մտքովդ
մինչև տասնհանդի չափ համրէ՛։ Ցետոյ, բաց մը-
նացած ուռնդդ ալ փակած՝ մտքովդ մինչև վաթ-
սունի չափ համրէ՛, այս ընելէ՛ ետք, քթիդ մէկ
ծակէն՝ մեղմովդ գուրս տու՛ր բոլոր շունչդ մինչև
երեսուն համրելով։ Այսպէս շնչառութիւնդ ըրէ՛
յաջորդաբար՝ հինգ-վեց անգամ, և գոնէ օրական
երկու անգամ։ Առաջին շաբթուն քիչ մը պիտի
նեղուիս, բայց մի՛ վախնար վտանդ չի պատահիր,


երկու շաբաթ ետք կը վարժուիս , և եթէ շարունակես շատ օդաշակար պիտի գտնես առողջութեանը , որ այս արուեստին շատ անհրաժեշտ է :

ԼԲ. ԴԱՍ

ՀԱՆԴԻՍԱԽՈՐ ՑՈՅՑԵՐՈՒ ԿԵՐՊԵՐ

Թատերական կամ հանդիսաւոր ցոյցերու տաեն պէտք է ունենաս երկու-երեք տղաք , որոնք կրնան ընտափր ենթականեր ըլլալ . քնէածութեան , և դուն պիտի կրնաս ուղածիդ պէս գործածել զանոնք , կատարել տալով անոնց գժուար գերեք : Երբ հանդիսաւոր ցոյցին ժամանակը գայ . այդ արդաքը ժողովրդին մէջ նստելու են՝ իրու հանդիսականներ , և դուն թատերաբեմին վրայ ներկայանալով . քնէածութեան արուեստին վրայ հետաքրքրական տեղեկութիւններ կուտաս :

Յետոյ , կ'ըսես թէ՝ «Քանի մը ցոյցեր ընել կ'ուզեմ բուն իսկ հանդիսականներէն ուղողին վլրայ , որպէսզի որոշ գիտնաք թէ՝ քնէածութիւնը ձեռնածութիւն մը կամ խարէական երեսյթ մը չէ , այլ անվնաս և շատ բաներու համար օգտակար արւեստ մը : Բայց , անոնք որ այս ըսածներուս չեն հաւատար , յարմար ենթականեր չեն կրնար ըլլար , և հետեաբար քնէածութեան մէջ մարդու մը շուզած բանը չենք կրնար կատարել առաջ անոնց : Բայց , երբ անոնք որ մեր ու զած բաներէն մէկ-երկուքը կատարելու յօժարութիւնը ցոյց կուտան՝ կրնան յարմար ենթականեր ըլլալ : Այս պիտիներէն ո՛վ որ կ'ուզէ թո՛ղ հաճի թատերաբեմ գայ» :



ՀԱՆԴԻՍԱԽՈՐ ՑՈՅՑԵՐՈՒ ԿԵՐՊԵՐ

(Պատկեր 21)

Թատերաբեմ եկողներէն ընտրեցէ՛ք տասնը-
հինգ կամ քսան յարմար ենթականեր, որոնց մէջ
ըլլալու են արդէն ընտրած տղաքդ : Թատերաբե-
մին վրայ ո՛րքան ընդարձակ տեղ և շատ աթոռ
ունենաս՝ ցոյցերդ ա՛յնքան աւելի ուշադրաւ կ'ըլ-
լան : Ուրեմն, երբ ընտիր ենթականեր կան՝ մինչև
երեսուն մարդ կրնաս թատերաբեմին վրայ պա-
հել : Իսկ անյարմար ենթականեր աւելի փասսակար
են քան օգտակար, և քաղաքավարութեամբ մը
այսպիսիները թատերաբեմէն վար իջեցնելու ես :

Եւ որպէսզի իրականապէս կամ փորձով գիտ-
նաս ընտիրներն, յարմար դասածներդ մէկ կար-
գի վրայ նստեցուր և սկսէ՛ կարգաւ կոնակի ու
երեսի վրայ պառկեցնելու պէս փորձեր ընել : Անոնք
որ այսպիսի փորձերու մէջ լաւ կ'ազդուին, ատոնք
ընտիրներն են, լաւ չազդուողներէն խնդրէ՛ որ
թատերաբեմէն հեռանան, թերեւս իրեւ հանդի-
սատես՝ աւելի լաւ պիտի օգտուին :

Այսպիսի հանդիսաւոր ցոյցեր ընող վարպե-
տին երկու գործիք պէտք են : Մէկն է՝ քնէած
գունդ, որ ամէն տեղ կատարելիք գործողութեանց
համար պէտք է, ինչպէս տեսանք վերջի հա-
շանդներու մէջ : Միւս գործիքն է՝ «բիվալվինկ մի-
րըր»ը, որ կ'երեսի վերի պատկերին մէջ : Այս գոր-
ծիքով կրնաք տասնըհինգ-քսան մարդիկ մէկ մարդ
մը քնացնելու չափ դիւրութեամբ քնացնել : Այս
գործիքէն քանի մը վարպետներու շինածները
կան, ես կը յանձնարարեմ գործածել Prof. Sage ի
«բիվալվինկ միրըր»ը, որ ես ամենալաւը կը հա-
մարեմ : Այս գործիքը լարելով կը դնես սեղանին
վրայ, ուր ամէն մարդ կրնայ տեսնել, կը խնդրես
որ ամէնն ալի գործիքին նային (յառին), և գուն

ենթականերուդ ետևը կանգնած թելադրիչ խօս-
քերդ կը կրկնես անոնց, ինչպէս որ ըսինքնախըն-
թաց հրահանգներուն մէջ : Շատ շանցած՝ պիտի
տեսնես որ ենթակաները իրենց գլուխնին կը ձը-
գեն մէկ կողմի վրայ և խոր կը քնանուն : Ամենուն
դեր կատարել մի՛ տար, այլ անոնց միայն՝ որ հար-
կաւոր են ցուցուելիք գերին համար : Որովհետեւ,
դեր կայ որ երեք մարդով կը կատարուի, իսկ գեր
ալ կայ որ աւելի մարդով : Թիւի հարցը և ասոր
նմանները փորձառարար ուսանելիք բաներ են :

ԼԳ. ԴԱՍ

«Հիլինկ-Ֆօն»ի ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆՆԻ

Մայառութեան ուսմունքը արագ յառաջա-
նալով սկսաւ գործածուիլ իրեւ առողջաբուժական
միջոց, և այն ալ՝ ո՛չ թէ գեղի ու դարմանի մի-
ջոցով, այլ գիւթիչ և հրապուրիչ խօսքերով : Եւ
դարմանի կամ ասպաքինումի այս նոր և պարզ կեր-
պը այնքան ընդունելութիւն գտեր է ժողովուր-
դէն, որ եւրոպիոյ և Ամերիկայի շատ մը քաղաք-
ներու մէջ կան հիմնոթիզմի օֆիսներ, ուր այս
կերպով կ'ըլլան բժշկական շատ մը յաջող փորձեր,
որ կ'անուանուին «մագնիթինկ հիլըր», կամ «մո-
տըրն հիլըր» :

Եւ արդէն վաղուց գիտցուած էր, մանաւանդ
հօմիօփաթիք բժիշկներէ թէ՝ մարդ ո՛րքան քիչ
դէղ գործածէ այնքան լաւ է, և եթէ բնաւ չի
գործածէ աւելի լաւ պիտի ըլլայ : Այսպիսիները
կ'ըլլան առողջ և երկարակեաց : Առհասարակ բը-

Ժիշկներն ալ գիտեն այս , և երբեմն կը հասկցնեն ,
բայց իրենց արուեստին և շահուն չվնասելու չափ :
Բայց , հիմնօթիզմով բժշկուելու առաւելութիւնը
աւեսնողներէն ոմանք վարպետ ըլլալու համար , հը-
րահանդուելով՝ վեց ամիսէն վկայական կ'առնեն
և գործի կ'սկսին :

Հասարակ բժիշկներէն շատերը իրենց յաճա-
խորդներուն կ'ըսեն , «Այս գեղը ամենալան է ձեր
հիւանդութեան համար , ևս տարակոյս շունիմ թէ
ձեզի շատ օգտակար պիտի ըլլաց այս , եթէ ըսա-
ծիս պէս գործածէք» : Այս է ահա հիմնօթիզմի
կերպ մը , որ այս արուեստի վարպետները կատա-
րելազէս կը գործածեն , և շատ գիւրաւ պիտի յա-
ջողին՝ եթէ «Հիլինկ-Փօն»ի գործիքն ալ ունենան :

Այս գործիքը , որ կը տեսնուի պատկերին մէջ ,
և հնարած եմ 1905 , Մարտ 15ին , երեք տարիէ
հետէ հրապարակի վրայ է , և սքանչելի արդիւնք
ունի : Երբ այս «Հիլինկ-Փօն»ը դնես . ենթակայի
ականչներուն՝ ձայն բաժնողն ալ սուամոքոին վը-
րայ՝ ենթական դրսի ձայները երբէք չի լսեր , այլ
միայն վարպետին խօսածները , որոնք ճշդիւ
զեղին կ'ազդէն : Այսպիսով թելադրութիւնները
կ'ըլլան հեշտ և յաջող կերպով : Ուրեմն , այս գոր-
ծիքը յաջողութեամբ կը քնացնէ փորձի ենթար-
կըւած տասը մարդոց ինը , որ բժշկական գործո-
ղութիւններու համար շատ կարեոր է :



(Պատկեր 22)

«Հիլինկ-Ֆօն»ի ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆՆԻ

ԼԻՇ ԴԱՍ

«ՄԱԳՆԻԹԻԿ ՀԻԼԻՆԿ» — Ա ԱԳՆԻՍՍԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ

Հիմնօթիզմի այս ձիւղին մէջ յաջողելու համար, պէտք է որ վարպետը լաւ տեղեկութիւն ունենայ զանազան ախտերու մասին, որպէսզի իրեն դիմու հիւանդին վիճակը ձշգիւ հասկնայ: Ոմանց վնասակար կ'ըլլայ, եթէ հակառակ խօսիս ուրիշ բժիշկներու գեղին և գարմանելու կերպին նկատմամբ: Բաւ է որ վարպետը իր «մագնիթինկ-հիլինկ»ին առաւելութիւններն հասկցնէ:

Հոս մենք պէտք չունինք այսպիսի բաներու վրայ գրելու, այլ զանազան ախտերու վրայ քանի մը գիտելիքներ պիտի յիշեմ: «Մագնիթինկ-հիլինկ»ի վարպետը նախ պէտք է որ իր խօսքովն ու արարքովը լաւ տպաւորութիւն թողու ենթակայի վրայ: Պէտք է վստահացնել ենթական թէ՝ դուն (վարպետը) անթերի վստահութիւն ունիս ախտաւորները այս կերպով բժշկելու մասին: Երբ ենթական իր հիւանդութիւնը կը բայցատրէ, վարպետն ալ՝ եթէ ինքզինքը կարող կը զգայ՝ ըսելու է թէ, «Պարո՞ն, ես կրնամ քեզ գարմանել... միա՞յն պէտք է որ տուած պատուէրներս ձշութեամբ կատարես»: Այս իմաստով քանի մը խօսք կը բաւէ, կրնաս օրինակներ ալ աւելցնել թէ՝ ձիշդ այս ախտը ունեցողներէն շատեր բժշկած ես: Այսպիսի վստահացուցիչ խօսքերով քաջալերէ՛ ենթակադ և գործողութեան սկսէ՛:

Ինչպէս ի՞Զ դասին մէջ ըսինք թէ՝ լաւ և մաքուր օդի չնչառութիւնը օդտակար է մագնիթիք թրիթմընթի մէջ, նյոնպէս օդտակար է նաև ջը-

զային տկարութիւններու համար: Կան հիւանդութիւններ, որոնց համար տաք օդի չնչառութիւն գործածւելու է, կան հիւանդութիւններ ալ՝ որոնց պաղ օդի չնչառութիւն պէտք է: Տաք չնչառութեան համար թաշկինակ մը՝ չունչ տալու և առնելու շափ՝ քանի մը ծալք կ'ընես: Այս ծալլուած թաշկինակը դի՛ր հիւանդի ցաւած մասին վրայ, բերանգ ալ դի՛ր թաշկինակին վրայ՝ այնպէս որ չունչդ կողմերէն դուրս չելլէ, և շրթունքներդ երկու մատի շափ բացուած՝ «Հա՛յ» ըսելու ձեն առնելու է: Արդ, թոքերդ աղէկ մը լեցուր մաքուր օդով և թաշկինակին վրայէն (մէջէն) փշէ՛ (չունչդ տուր) ցաւած տեղին վրայ: Այսպէս թէ ցաւած մասը կը տաքցնես և թէ՛ ենթակայի մըտքին վրայ մեծ ազգեցութիւն մը գործած կ'ըլլաս:

Այս գործողութիւնն ընելու ես հինգ վեց անգամ, ամէն մէկ թրիթմընթ տալուդ: Եւ եթէ ենթակային ցաւած անդամները (մասերը) մէկէն աւելի են՝ իւրաքանչիւրին պէտք է զատ-զատ չունչ տալ: Եւ պաղ չունչ տալու (փշելու) համար՝ պէտք է շրթունքներդ «օ՛» ըսելու ձեն առնեն, և բերանգ գրեթէ գոցուած պէտք է ըլլայ, այնպէս որ յարմար ըլլայ պաղ չունչ փշէ՛ ցաւող մասին վրայ, բուն ցաւած տեղէն վեց մատնաշափ վերէն սկըսելով մինչև վեց մատնաշափ վարը: Այս պաղ չունչ փշելը պէտք կ'ըլլայ այրած մասերու վրայ: Բսենք թէ՛ մէկին մատները այրած են, ձեռքին վրայի կողմէն սկսելով՝ փշէ՛ մինչև մատներուն ծայրը:

ԼԵ. ՊԱՍ

ԳԼԽԻ ՑԱԽ ԴԱՐՄՄԱՆԵԼ

Ենթական նստեցուր աթոռի մը վրայ , և ըսէ՛
որ մարմին մկանները թոյլ ձգէ և աշքերը փա-
կէ : Եւ դուն անոր ետեկի կողմը կանգնած գլուխը
քու մարմին կոթնցնել տուր : Ապա երկու ձեռ-
քերովդ փաս ընել (շոյել) սկսէ՝ մատներուդ ծայ-
րը ենթակայի ճակտին մէջ տեղին մօտեցնելով՝
անցի՛ր ականջներուն վրայի կողմէն մինչև վիզը :
Ապա , ձեռքերդ դուրս նետելու պէս ընելով՝ ա-
փերդ կը գոցես , որ ետ դէպի ճակատը տանիս ,
ուր ափերդ բանալով դարձեալ կը շարունակես՝
մինչև շորս-հինգ վայրկեան : Յետոյ , աջ ձեռքդ
դի՛ր անոր ճակտին վրայ , և ձախ ձեռքդ՝ գլխին
ետեկի կողմը , և ամուր մը սեղմէ՛ կէս վայրկեանի
չափ , նոյնպէս սեղմէ՛ ճակտին կողմէն կէս վայր-
կեանի չափ :

Յետոյ , ենու ակային առջելը կանգնելով՝ երկու
ձեռքերուդ երեքական մատներովը փաս ըրէ՛ ճակ-
տէն սկսեալ մինչև երեսին ոսկորը : Այս փասը կը
կրկնես հինգ անգամ . յետոյ , երեք մատներդ դիր
ճակտին մէջտեղը , և ենթակային ըսէ՛ որ երկար
և լեցուն չունչ առնէ , և արագութեամբ մը դուրս
պարպէ : Այս շնչառութիւնը երեք անգամ կրկնել
տուր անոր և չունչը դուրս տալու միջոցին՝ դուն
փաս ըրէ՛ առջի անգամ ըրածիդ պէս : Վերջին ան-
գամ ձեռքերդ իրարու զարնելով՝ սուր ձայն հանէ՛
և ըսէ՛ վստահութեամբ մը , թէ՛ «Աշքերդ բա՛ց» և
այն վայրկեանին որ աշքերը կը բանայ , մատդ իրեն
ցցուր և վստահաբար ըսէ թէ՛ «Ա՛լ քու գլուխդ



(Պատկեր 23)

ԳԼԽԻ ՑԱԽ ԴԱՐՄՄԱՆԵԼ

չի ցաւիր, գլուխդ շատ լաւ է, և դռն լաւ կըզգաս, ասանկ չէ^oմի:

ԼՅ. ԴԱՍ

ԵՐԵՄԻ ՑԱՀ ԴԱՐՄԱՆԵԼ

Ենթական նստեցուր աթոռի մը վրայ, և ըսէ
որ աշքերը փակէ: Դռն կանգնէ՛ ենթակային ե-
տեւի կողմը, և երկու ականջներուն տաք շունչ
փշէ՛, ինչպէս հրահանգեցինք իթ. Դասին մէջ:
Յետոյ, երկու ձեռքերովդ՝ երեսին ցաւած մասին
վրայէն սկսած՝ շարունակէ՛ շոյելդ (փաս ընելդ)
տասը վայրկեանի շափի: Յետոյ, բռնէ՛ ենթակային
դլուխը, ձախ ձեռքդ գլխուն ետեւի կողմը և աջդ
ձակատին վրայ դրած, և կէս վայրկեանի շափի սեղ-
մէ: ինչպէս ըսինք գլխի ցաւի համար՝ և. Դասին
մէջ:

Յետոյ, ենթակային առջնի կանգնելով ըսէ՛,
«Հիմա երբ աշքերդ բանաս շատ լաւ պիտի զգաս,
ամէն ցաւերդ պիտի անհետանան քեզմէ: Եւ ա-
մէն ատեն՝ որ ես քեզի թրիթմընթ տամա՝ ամէն
կերպով լաւ պիտի զգաս: Արդ, աշքերդ բա՛ց հի-
մա... դռն շատ լաւ կը զգաս, այդ պէս չէ^oմի»:
Թէ՛ երեսի և թէ՛ գլխի ցաւերը դարմանելու հա-
մար, պէտք է որ այսպիսի թրիթմընթ տաս, որուն
մանրամասնութիւնները փորձառարար պիտի հա-
կընաս:

ԼՅ. ԴԱՍ

ԱԿՈԱՅԻ ՑԱՀ ԴԱՐՄԱՆԵԼ

Ենթական նստեցուր աթոռի մը վրայ և ըսէ՛ որ
աշքերը փակէ: Յետոյ, շոյէ՛ (փաս ըրէ՛) աջ ձեռ-
քովդ՝ ցաւած ակռային քիչ մը վերէն սկսած մին-
չեւ քիչ մը վար: Եթէ ցաւածը վարի կողմի ակ-
ռաներէն է շոյումդ (փասդ) վարի ծնօտին վրայ
ըրէ՛ և մինչեւ թուշը շոյէ: Այս փասդ կրկնէ՛ տա-
սը վայրկեանի շափի, տպա ցաւած ակռայի կողմի ա-
կանջէն տաք շունչ մը փշէ: Կրնաս երկու ական-
ջէն ալ փշէլ՝ եթէ առջեկի ակռաներէն է ցաւածը:
Շունչ փշէլը կրկնէ՛ չորս անգամ, և նորէն
փաս ըրէ՛ տասն անգամ ցաւած ակռային վրայէն
անցնելով: Յետոյ, ցաւած ակռայի կողմի երեսին
վրայ դի՛ր ձեռքերդ, և հանգարտ բռնէ կէս վայր-
կեանի շափի: Յետոյ, ենթակային ըսէ՛ որ լիաթոք
(խորունկ և երկար) շունչ առնէ և դուրս տայ՝ որ-
քան արագ որ կրնայ: Այս շնչառութիւնը թո՛ղ
կրկնէ չորս անգամ: Վերջին անգամ, ենթակային
առջելը կանգնելով ըսէ՛, «Աշքերդ բա՛ց», և բա-
ցածին պէս դռն վստահօրէն ըսէ՛ անոր թէ՛ «Ահա
ակռադ ա՛լ չի ցաւիր»:

ԼՅ. ԴԱՍ

ՅՈՒԱՑԱԽ ԴԱՐՄԱՆԵԼ

Ենթական աթոռի մը վրայ նստեցուր և աշքերը փակել տո՛ւր : Դուն ալ նստէ՛ անոր դիմացը, և թո՛ղ ան իր ձեռքերը քու ծունկերուդ վլրայ գնէ, և դուն փառ կ'ընես անոր ցաւած տեղին վրայէն : Այս տեղէն վեց մատնաշափ վերէն սկսած երկու ձեռքերովդ չոյէ (փառ ըրէ) : Եթէ ցաւած ոսկորը անոր աջ թեն է՝ ձեռքերը ձախ ծունկիդ վրայ գնել առուր, իսկ եթէ ձախ թեն է՝ աջ ծունկիդ վրայ գնել տուր :

Այսպէս երկու ձեռքերովդ չոյէ (փառ ըրէ), ձախ ձեռքդ անոր թեին վրայի կողմը և աջ ձեռքըդ թեին տակը դնելով՝ փառ կ'ընես մինչև մատներուն ծայրը : Միշտ ոսկէ՛ ցաւած ոսկորին (տեղին) հինգ-վեց մատնաշափ վերէն մինչև վար, փորէն վեր բնաւ մի շոյեր : Փասդ (շոյելդ) շարունակէ՛ տասը-տասնըհինգ վայրկենի շափ, յետոյ տաք շունչ փշէ՛ չորս անգամ (Տէ՛ս իթ. Դաս) ճիշդ այն տեղ՝ ուր ենթական ցաւ կը զգայ, այս գործողութիւնը քանի մը անգամ կրկնէ՛ :

Յետոյ, ենթակային ըսէ՛ որ երկար (լիաթոք) շունչ մը առնէ և արագ մը գուրս տայ : Այս շընչառութիւնը երեք անգամ ընելէ ետք, ըսէ անոր թէ, «երբ աշքերդ բանաս՝ շատ լաւ պիտի զգաս», ամէն անգամ որ ես քեզի թրիթմընթ տամ, մեծ տարրերութիւն մը պիտի զգաս մարմիկ մէջ, ուր բոլոր ցաւերդ պիտի փարատին» : Վերջին անգամ ըսէ՛, «Աշքերդ բաց», և բացածին պէս ըսէ՛, «Հիմա դուն շատ լաւ կը զգաս, ասանկ չէ՞ մի» :

ԼՅ. ԴԱՍ

ԱԿԱՆՁԻ ՑԱԽ ԴԱՐՄԱՆԵԼ

Ենթական աթոռի մը վրայ նստեցուր, թո՛ղ աշքերը փակէ, և դուն չորս անգամ տաք շունչ փշէ՛ երկու ականջներուն մէջ (Տէ՛ս իթ. Դաս) : Յետոյ, անոր առջև կանգնած երկու ձեռքերուդ ցուցամասները դի՛ր ենթակային ականջի մէջ, աջ մատդ անոր ձախ ականջին և ձախդ աջ ականջին : Միևնուն ժամանակ չարժէ՛ մատներդ ականջին մէջ դողալու պէս և կէս վայրկենի շափ : Յետոյ, մատներդ ականջներուն մէջէն դուրս հանէ՛, ուղղագիր և մինչև վեց մատնաշափ հեռի գլխէն : Այս կրկնէ՛ երեք անգամ :

Ամէն անգամ որ թրիթմընթ կուտաս, պէտք է միտքդ կեդրոնացնես սա կէտին վրայ թէ՛ բուլոր ցաւերը պիտի երթան ենթակայի վրայէն ինքն այլ ևս ցաւ պիտի շունենայ, և շատ լաւ պիտի զգայ ան : Ամեն տեսակ ցաւերու երբ թրիթմընթ կուտաս՝ պէտք է այսպէս վստահարար խորհիս :

Արդ, ենթակային ըսէ՛ որ լիաթոք (երկար) շունչ առնէ, և արագ մը գուրս տայ : Այս կրկնել շունչ առնէ, և արագ մը գուրս տայ : Երբ երեք համըրեմ աշքերդ բաց՝ և շատ լաւ պիտի զգաս, . . . : Յետոյ, համըրէ, և աշքերը բացածին պէս ըսէ՛ թէ՛ «Դուն հիմա շատ լաւ կը զգաս, անանկ չէ՞ մի» :

ԽԱ. ԴԱՍ

ԿԲՆԱԿԻ ՑԱԽ ԴԱՐՄԱՆԵԼ

Եթէ կրնայ՝ ենթական ոռաքի վրայ կանգնեցը-
նել տո՛ւր, խակ եթէ ոչ մահիճի մը վրայ երեսն
ի վար պառկեցո՛ւր: Յետոյ, երկու ձեռքերովդ
փառ ըրէ՛ (շոյէ) ցաւած տեղէն վեց մատնաշափ
վերէն ոկտելով, (փառը) շոյելու շարունակէ՛ տասը
վայրկեան, և ետքը տաք շունչ փշէ՛ ցաւած տե-
ղին վրայ շորս անդամ, (իթ. Դաս): Յետոյ, նո-
րէն փառ ըրէ՛ ձեռքերդ դողացնելով, և նոյն ժա-
մանակ միտքդ կեդրոնացո՛ւր ենթակային վրայ, և
զայն վասահացո՛ւր ըսելով թէ՛ «Քու բոլոր ցա-
ւերդ պիտի փարատին, դուն առողջ պիտի զգաս,
մարմիկդ մէջ մեծ աւրբերութիւն պիտի տեսնես,
ամէն նեղութիւններդ պիտի երթան քեզմէ»:

Յետոյ, ըսէ՛ ենթակային որ լիաթոք (երկար
և խորունկ) շունչ առնէ և արագ մը դուրս տայ,
այս կրկնել տո՛ւր հինգ անդամ, և ըսէ՛ թէ՛ «Երբ
երեք համրեմ, դուն աչքերդ պիտի բանսան և շատ
լաւ պիտի զգաս»: Եւ համրած ատենդ ենթակա-
յին առջելը կանգնէ՛, և աչքերը բացածին պէս՝
մատդ դէպի անօր բռնելով ըսէ՛ հաստատամտու-
թեամբ մը թէ՛ «Դուն հիմա լաւ կը զգաս, անանկ
չէ՞ մի»:

Երիկամունքի և ընդերաց (ձիկէրի) ցաւերն ալ
կրնան դարմանուիլ՝ կռնակի ցաւը դարմանելու
այս եղանակաւ:

ԽԱ. ԴԱՍ

ՍՏԱՄՈՒՅՍԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆ ԴԱՐՄԱՆԵԼ

Ենթական պառկեցո՛ւր կռնակին վրայ, և ըսէ՛
որ աչքերը փակէ: Յետոյ, երկու ձեռքերովդ շո-
յէ՛ (փառ ըրէ՛) ենթակային պորտին վրայէն ոկը-
սելով դէպի վար մինչև ծունկերը: Ասիկա կրկնէ՛
տասը տասնըհինդ անդամ, և ետքը շորս անդամ
տաք շունչ փշէ՛ ցաւած տեղին վրայ, յետոյ նորէն
փառ ըրէ՛ տասն անդամ ևս: Այս բնելէ ետք, ըսէ՛
ենթակային՝ որ լիաթոք (երկայն) շունչ առնէ և
արագ մը դուրս տայ: Զորս անդամ կրկնել տուր
այս և ըսէ՛, «Հիմա որ դուն աչքերդ բանսան,
բոլոր ցաւերդ քեզմէ պիտի անհետանան»: Համ-
բէ՛, «Մէկերկուերեք», և ըսէ՛ «Աչքերդ բա՛ց»,
և անմիջապէս ըսէ՛ թէ՛ «Հիմա դուն շատ լու կը
զգաս, անանկ չէ՞ մի»:

Այս նոյն եղանակով կը դարմանուին ստամոք-
սի ամէն տեսակ հիւանդութիւններ, աղիքներու
թուլութիւն (լուծում) և պնդութիւն, ինչպէս
նաև իգական սեռի ներքին ախտեր:

ԽԲ. ԴԱՍ

ԲՈՑԱԿԱՅ ԱԽՏԱԿՈՐԻ ՎՐԱՅ ԹՐԻԹՄԸՆԹ ԸՆԵԼ

Վարպետին դանուած տեղէն հեռաւոր վայրե-
րու մէջ եղած ախտաւորի մը թրիթմընթ տալու
համար, պէտք է որ վարպետը և ենթական իրենց
նշանակուած ժամանակն ունենան՝ օրական մէկ-
երկու անդամ: Ըսէ՛ ենթակային որ ձիշդ նշանակ-

ւած ժամանակին առանձնանայ իր սենեակին մէջ, և պատուհանները գոցելով՝ կարելի եղածին շափ սենեակը մթնցնէ: Յեսոյ, թո՛ղ պառկի մահճակալու մը կամ քափուչի մը վրայ՝ հանգիստ վիճակի մէջ, և թոյլ ձգէ մարմնին ամէն մկանունքները, եւ թո՛ղ միտքը կեդրոնացնէ խօսքերուդ վրայ, որ դուն գրելով իրեն տուած ըլլալու ես: Ըսէ՛ անոր որ՝ իրեն գրուած այս խօսքերը կրկնէ այն միջոցին որ թրիթմընթ կուտաս, և որ տեսէլու է 15 վայրիեան կամ աւելի՝ արդէն նշանակուած ժամանակի համաձայն:

Թելսդրիչ կամ ապաքինիչ (բժշկող) խօսքերը կամ խորհուրդները ասոնք են, -- «Իմ այս բոլոր ցաւերս ինձմէ պիտի երթան, վստահ եմ թէ լաւ պիտի զգամ՝ ամէն անգամ որ ես ինձի թրիթմընթ կուտամ՝ մեծ տարբերութիւն պիտի տես նեմ՝ մարմնիս մէջ, չատ շանցած՝ ես լաւ պիտի ըլլամ... բոլորովին պիտի առողջանամ»: Այս խօսքերը պէտք է ինքն իրեն մտածէ և մտայառութեամբ մը կրկնէ:

Միւնոյն ժամանակ, դուն ալ (վարպետը) քու միտքդ կեդրոնացնելու ես ենթակային վրայ, լաւ է որ նոյն ապաքինիչ խօսքերը մտքիդ մէջ ենթակային ուղղես թէ՝ «Բու այս բոլոր ցաւերդ քեզմէ պիտի երթան են... դուն այս օրէն հետէ պիտի առողջանաս և զօրանաս... դուն լաւ ախորժակ և լաւ քուն պիտի ունենաս»:

Ենթակայի մը բացակայութեան պարագային, ո՛ւ է ախտեր բժշկելու համար տրուելիք թրիթմընթները կ'ըլլան այս եղանակով, միայն թէ՝ ապաքինիչ (բժշկող) խօսքերը կամ մտածումները յարմարելու են դարմանուելիք ախտին:

ԽԳ. ԴԱՍ


ԽԵԲՋԻՆՔ ՔԵՍՑԵԿՈՒԻ ԴԱՐՄԱՆ

Քաշուէ առանձին սենեակ մը, ուր կրնաս հանգարատ ըլլալ, պառկի՛ր կամ նստէ՛ քառչին վրայ՝ հանգիստ գիրքով մը, օձիքի (եախա) պէս մարմինդ սեղմող բաները հանէ՛ և բոլոր հագուստներդ թուլցուր: Պառկի՛ր կոնակիդ վրայ և մարմինիդ բոլոր մշանունքները թոյլ ձգէ՛: Քնարեր գնդակն ո՛ու աջ ձեռքդ, բռնէ աշքերուդ դէմ և հանգ մատանշափ հեռի՛ և շեշտակի նայէ մէջի փոքրիկ գնդակին: Հինգ տասը վայրկեան նայելէ՛ ետք, աշքերուդ կոպերը կը ծանրանան ա'յնքան, որ գիւրաւ չես կրնար բանալ զանոնք: Իսկոյն աշոր գիւրդ փակէ՛ և մտքիդ մէջ աս մտածումը կ'լի կնէ, «Իմ գլուխս երթալուր կը ծանրանայ, մարմնիս բոլոր մկանունքները թուլցեր են, ես շատ յոզնած կը զգամ, քունս կուգայ, ա՛լ պիտի քնանամ, և կէս ժամէն [կամ աւելին ըսէ, եթէ կ'ուզես] պիտի արթնամ»:

Եւ իրօք բոսւած ժամանակին պիտի արթըննաս: Այս մտածումը կրկնելու ես՝ մինչեւ որ իրօք քնանաս: Եթէ առաջին անգամ չի յաջողիս քնանասը, միւնոյն ըրածներդ կրկնէ՛ քանի մը անգամնալ, միւնոյն ըրածներդ պիտի մահճակուած է: Այսպէս ինքզինքդ քընացնել պիտի յաջողիս:

ԽԴ. ԴԱՍ

ԻՆՔԶԻՆՔ ԴԱՐՄԱՆԵԼ ՔՆԱԲԵՐ ԳՈՒՇՈՎ.



(Պատկեր 24)

ԻՆՔԶԻՆՔ ՔՆԱՑՆԵԼՈՒ ԴԱՐՄԱՆ

Պառկի'ր անկողնի մը կամ քառչի մը վրայ,
ուր կրնաս հանդիստ ըլլալ, մարմիկդ մկանունք-
ները թոյլ ձգէ' և միտքդ կեդրոնացուր միմիայն
անձիդ բժշկութեանը վրայ (կամ ինչ որ կը փա-
փաքի ընել կամ ըլլալ): Յետոյ քնարեր գնդակը աջ
ձեռքդ բռնած և աշքիդ առջելը՝ հինգ մատնաշափ
հեռու, հինգ վայրկեան նայէ' մէջի փոքրիկ գըն-
դակին, և միանգամայն այս մտածումը ունեցիր:
«Իմ ցաւերս պիտի անցնին ինձմէ՝ այսօրուընէ
սկսած՝ պիտի զօրանամ, լաւ ախորժակ պիտի ու-
նենամ, գիշերներն հանդիստ պիտի քնանամ, առ-
տուն երբ արթնեամ՝ շատ լաւ պիտի զգամ» են:

Յետոյ, երբ աշքդ կը բանաս, իսկոյն ելի՛ր
կանգնէ՛, թեերդ դէպի ետ բռնած լիաթոք (խո-
րունկ) չունչ մը ա՛ռ, և արագ մը դուրս տո՛ւր:
Այս կրկնէ չորս անգամ, գոնէ օրը երկու անգամ,
առտուն անկողինէն ելլելէ ետք և իրիկունը անկո-
ղին երթալէ առաջ, այս վերջինը խիստ անհրա-
ժեշտ է: Քնանալէդ առաջ՝ առողջանալու յուսա-
լից խորհրդածութիւնը ընելու ես մինչև որ քնա-
նաս (Տե՛ս Դաս ԻԶ.):

Այս հրահանգներս միայն կարդալով մի՛ ըսեր
թէ՝ «Ո՛վ գիտէ, կ'ըլլայ թէ ոչ», այլ անձամբ
փորձելու ես արտած հրահանգին համեմատ: Այս-
պէս, պիտի տեսնես որ իրօք սքանչելի գարման
ներ կրնան ըլլալ մտայառութեամբ, մինչև իսկ
միայն փաս ընելով կամ միայն թելադրիչ խօսքե-
րով: Եւ փորձառաբար պիտի գտնես որ՝ քնարեր

գունդը նոր լոյս մը ձգած է հիփհոթիզմի դար-
մաններուն վրայ :



(Պատկեր 25)

ԻՆՔՋԻՆՔ ԴԱՐՄԱՆԵԼ ՔՆԱԲԵՐ ԳՈՒՆԴՈՎ

ԽԵ. ԴԱՍ

ԳԵՇ ՈՒՆԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՍՈՎՈՐՈՒ-
ԹԻՒՆՆԵՐ ԴԱՐՄԱՆԵԼ

Ա. — ԴԱՐՄԻԼ ԾԽԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹԵՆԵ : Են-
թական քնացուր մեր տուած հրահանգներու հա-
մաձայն կամ քու պատշաճ նկատած կերպով : Քը-
սան երեսուն վայրկեանի շափ գործողութիւն ընե-
լէդ՝ ետք՝ այս թելադրիչ խօսքերն ըսէ՛, «Հիմա՝
երբ քեզ արթնցնեմ՝ այլես ծխելու ախորժանք
(հեշտանք) պիտի չզգաս, ասկէ ետք՝ բնաւ պիտի
չի խօրհիս ծխելու մասին և պիտի սկսիս քիչ ծը-
լսել, չի ծխելուդ համար պիտի չնեղուիս, ծուխի
հոտք քեզի անախորժ պիտի ըլլայ : Եւ եթէ ծխես
պիտի տկարանաս, ստամոքսի հիւանդութիւն պի-
տի ունենաս . . . : Դուն պիտի ասես ծխելիքը, և
եթէ ուրիշը քեզ ծխելիք մը տայ՝ պիտի մերժես» :

Այս խօսքերը կրկնէ՛ քանի մը անգամ, յետոյ
արթնցուր ենթական և անոր անունը տալով ըսէ,
«Պարոն . . . , աս սիկարան ա՛ռ, և ծխելով ըսած-
ներս փորձէ՛, բայց ծխած ատենդ կ'ուզեմ որ ուղ-
ղակի ինձի նայիս», եւ գուն անոր քթի արմա-
տին նայէ . Երբ սիկարէթը (կամ սիկարը) վառէ,
գուն աջ ձեռքդ գի՞ր անոր ստամոքսին վրայ, և
ըսէ՛, — «Այս սիկարէթը քեզ պիտի հիւանդացնէ՛,
հիմա դուն ստամոքսդ նեղուած կը զգաս, այս
վայրկեանիս քեզ պիտի հիւանդացնէ՛» :

Այս խօսքերը կրկնէ՛ մինչև որ ենթական զգայ ստամոքսին հիւանդանալը, և յետոյ ըսէ՛, «Պարոն . . . , հիմա ես այդ ախտը պիտի անհետացնեմ քեզմէ՛, բայց եթէ երկրորդ անդամ սիկարէ՛թ ծըխես՝ այդ ախտը նորէն վրագ պիտի դայ: Յետոյ, մէկ-երկու անդամ երկու ձեռքերովդ փառ րրէ՛ ստամոքսին վրայէն դէափ վար, ու ըսէ՛ թէ՛՝ «Հի մա դուն ալ հիւանդ չես, քու ստամոքսդ լւու է, այլ ես խանդարում և տկարութիւն չունիս»:

Բ. - Եթէ ենթական նորէն ստամոքսի հիւանդութիւն զգայ տառաջին անդամ տուածդ թրիթմընթէն ետքն ալ, վստահ եղի՛ր թէ երկու-երեք թրիթմընթով կրնաս ետ պահէլ ան ո՛եէ գէշ ունակութենէ կամ սովորութենէ: Իսկ եթէ առաջին անդամ չգայ՝ այն ատեն աւելի ժամանակ տալ պէտք է թրիթմընթը՝ օրական մէկ անդամ՝ տեկը է գոնէ ամիսի մը շափ: Բայց ամիսէն աւելի թրիթմընթի պէտք չկայ, սրովհետեւ չկայ սովորութիւն մը և ունակութիւն մը որ մէկ ամիսէն չի դարմանուին:

Գ. - ՈՒՐԻՇ ՄՈԼՈՒԹԻՒՆԵՐ: Ամէն տեսակ գէշ սովորութիւններ (մոլութիւններ) այս հրահանգիս համեմատ կրնան դարմանուիլ: Այս մոլութիւններէն (ունակութիւն) ումանք էն՝ նարկիլէ քաշէլ, ծխախոտ ծամել, մատը բերանը տանիլ, եղունգները ծամել, գիշերները քնոյ մէջ խօսիլ, քնոյ մէջ վախնալ, քնաշըջիկ ըլլալ շափազանց ամշկոտ (քաշուող) ըլլալ, սիրահարութիւն ունենալ, և ասոնց նման ուրիշ շատ մը բաներ:

Ասոնցմով տառապող ենթական կը քնացնես, թէկ առանց քնէածութեան ալ կրնայ ըլլալ: Ինք-

նավստահութեամբ մը տալու ես թելադրիչ (գարմանիչ) խօսքերդ, որոնք ըլլալու են ախտին (գէշ ունակութեան) և ախտաւորին յարմարութեամբ, թրիթմընթ տո՛ւր օրական մէկ անգամ: Այսպէս, շատերը իրենց գէշ սովորութիւններէն (ունակութիւն) ազատիլ պիտի յաջողին, պայմանով որ վըստահ և համոզուած ըլլաս քու արհեստիդ մասին:

ԽԶ. ԴԱՍ

ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ենթական քնացո՛ւր և հիւանդը ասոր ձախ կողմը նստեցո՛ւր, այնպէս որ կարող ըլլայ ան իր աջ ձեռքովը բռնել ենթակային ձախ ձեռքը: Դուն ալ ենթակային աջ կողմը կանգնելով՝ նայէ՛ քթի արմատին (կամարիկին), կամ ճակատին, ուր միութեամբ կեդրոնացուցած ըլլալու ես բոլոր զօրութեամբդ, այն բանին վրայ՝ որ կ'ուզես ենթակային ընել տալ:

Արդ, ենթակային անունը տալով ըսէ՛, «Պրն. Յակով», գիտես որ հիմա աչքերդ գոց՝ ա՛յնքան լսւ և որոշ կը տեսնես, ո՛քան որ աչքերդ բաց ատենը և թերենս աւելի մաքուր: Ուստի, կ'ուզեմ որ նայելով հասկնաս (կամ զգաս) թէ՛ ի՞նչ է ասոր . . . հիւանդութիւնը, և ծդիւ ըսես ինծի»: Այս թելադրութիւնդ և հարցումդ երեք-չորս անգամ կրկնէ՛, և առանց աճապարելու ժամանակ տո՛ւր որ ենթական խօսի և ուզածն ըսէ՛: Հինգ վայրկենի շափ սպասէ՛, եթէ պատասխան չառնես թելադրութիւնդ կրկնէ՛:

Եթէ ենթական այնքան դիւրազգաց ըլլայ ,
որ առաջին պատեհութեամբ զգայ հիւանդին ցա-
ւը , կամ տեսնելով ըսէ անոր հիւանդութեան տե-
սակը , բաւական ճշդութեամբ հարցմանդ պիտի
պատասխանէ ան : Բայց , քիշեր կան որ առաջին
պատեհութեամբ կրնան զգալ կամ տեսնել և քեզի
ըսել : Այսպիսի ներքին տեսութիւններ ամէն մըտ-
քեր՝ զարգացեալ վիճակի մէջ՝ քիշ թէ շատ կու-
նենան , միայն թէ արուեստօրէն պէտք է զարգա-
ցընել անոնք :

Ա՛ռ դիւրազգեցիկ մէկը , քնացուր և յետոյ՝
տուր անոր թելադրութիւնդ , «Պր'ն ... , դուն
հիմա աչքդ գոց պիտի տեսնես այս բանը այնքան
պարզ և որոշ՝ որքան և աւելի՝ աչքդ բաց նայե-
լով» : Քանի մը անդամ կրկնէ՛ հետզհետէ աւելի
հաստատ շեշտերով , յետոյ հրամայէ՛ անոր որ ըսէ
ինչ որ կը զգայ կամ կը տեսնէ : Առաջին փորձե-
րու ատեն հարցումներդ ըլլալու են՝ քու և անոր
խելքին մօտ բաներ , ո՛չ շատ հեռաւոր , որպէսզի
խելքին մօտ բաներ , ո՛չ շատ հեռաւոր , որպէսզի
գիտնաս թէ՝ ըսածները ճշդութիւն են թէ ո՛չ :
Յետոյ , հետզհետէ հեռաւոր տեղեր կամ բաներ
հրամայէ՛ անոր որ տեսնելով քեզ ըսէ : Եթէ այս
փորձարկութիւնը օրն անդամ մը ընես՝ երկու շար-
թըւայ մէջ կրնաս ենթակայի ներքին տեսութիւնը
զարգացնել : Այսպէս , զարգացեալ ենթակայ մը
կրնայ տեսնել և քեզի ըսել հազարաւոր մղոն հե-
կանական ալ գործնականօրէն բաւական
ճշդութեամբ : Քու ընելիքդ պիտի ըլլայ , (ա) են-
թական քնէածել , (բ) գիտնալիք բաներդ հարցը-
նել կամ թելադրել : Ալ մնացած բաները զարգաց-
եալ ենթական ինքնիրեն պիտի ընէ :

ԱՐՈՒԵՍՏ ՄՏԱՅԱՌՈՒԹԵԱՆ

ՄԱՍՆ ԶՈՐՈՌՈՐԴ

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՑԱԽԵԼՈՒԱԾՆԵՐ

ԽԷ. ԴԱՍ

ՔՆԱԲԵՐ ԳՈՒՆԴ ԵՒ ՈՒՇԱԳՐԱԿ ԳՆԴԱԿ

Այս երկու գործիքները միացուած են կոթով
մէկ ծայրն է քնէած գունդը , իսկ միւս ծայ-
րը ուշագրաւ գնդակը . մէկը մեծկակ , միւսը փոք-
րիկ : Երկուքն ալ ինչպէս յիշած ենք հրահանգնե-
րուն մէջ , կարեոր են քնէածութեան և մտայա-
րութեան գործողութեանց մէջ : Այս մեր հնարած
ուութեան գործողութեանց մէջ : Այս մեր հնարած
գործիքը փոքրիկ բան մընէ , որ ամէն մարդ կըր-
գործիքը փոքրիկ բան մընէ , և պատեհ առթիւ
նայ պահել իր գրապանին մէջ , և պատեհ առթիւ
գայն : Այս իր նմաններէն՝ կազմով փոք-
րութածել զայն : Այս իր նմաններէն՝ կազմով փոք-
րիկ է , բայց աւելի ազգեցիկ : Գինն է մէկ տալեր
Ամերիկայի մէջ : Ամերիկային գուրս երկիրներու
համար մէկ ու կէս տալեր : Ուզողները թո՛ղ դի-
համար մէկ ու կէս տալեր : Ուզողները թո՛ղ դի-
համար մէկ ու կէս տալեր : Ա. Համբարձումեան :


ՔԱՆՔԱՍ. ՄԱՅԱՍՈՒԿԻ ԴԱՐՄԱՆՀ


Մայասուլը շատ ազսկալի ախտ մըն է ; բայց ,
շատ դիւրութեամբ կրնայ դարմանուիլ ան , երբ
սկիզբէն մասնաւոր հոգ տանիս : Գործողութեամբ
կտրելը վտանգաւոր է : Միայն մէկ միջոց կայ , ա-
մենասպահովը և խսկական դարմանը , այն ալ
Քանքասը , մայասուլի դարմանն է , գինն է չ էօ
սէնթ , տարբերութիւն շըներ թէ՝ ո՞րշափ ատեն
այդ ախտը վրադ ունեցած ես , կամ թէ որ տե-
սակէն է այդ :


Դեղս գործածելու համար զբաղումէդ ետ մը-
նալու պէտք չկայ , և ո՞չ ալ աւելորդ ծախքեր
ընելու : Գոհացում ստանալնիդ կ'երաշխաւորեմ :
Նամակադրոշմով ներփակուած նամակներուն կը
պատասխանուին միայն :

Prof. H. A. Hampoian









ԳԻՆ Տ ՏՈՒԵՐ
ԱՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼ

Prof. H. A. HAMPOIAN

89 Hollingswarth St. Lynn, Mass

«Ազգային գրադարան



NL0152970

